

ՆՈՐ ՇՐՋԱՆ
Ա. ՏԱՐԻ

1927-ՄԱՅԻՍ
ԹԻՒ 5

ՍԻՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵՍՈՎԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԽՈՎԱՐԱԿԱՐ ՀԱՅ ՊԱՏՐՈՒՐՈՒԹՅՈՒՆ

ԲՈՅԱՆԴ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանայց Եկեղեցւոյ դիրքը Քրիստոնեական Ընդհանուր Եկեղեցւոյ մէջ, Խմբագրական. — 2. Դասեր Առևտուանին. Բ. Ե.
- 3. Բանասէղծական. Կէս զիշերին. Վ. Մալիզեան. — 4. Արեւադրէմի Պատգամը. Թ. Ե. — 5. Յովհաննեսի Պատղոյի. Թրզի. Նեսար.
- 6. Բանասէղծական. Զինուր Մարքինի աւանդավիզը. Թրզի.
- Պարեղին Եպս. Տրավիզոնի. — 7. Խրիստոն Հայրիկ և Սիոն. — 8. Բանասիրական. Վարժ Մաշրուղի՝ ուղղեալ և յուսարաննեալ. Գոռնիկ Ֆրենքլինան. — 9. Մատենախօսակամի. Բարյաշունչ Քերուածներ. Գ. Մ. — Կրօնարարոյական եւ ընկերային շողակարուսներ. Ա. Կհճանեան. — Աստու Սունար Սինկի. Ներսէ Մրկ. Տեր Ներսէկան.
- 10. Մի՛ՌՆի Լուսարանուրիւնները. — 11. Հայաստանայց Եկեղեցւոյ պահոց աւուրժ. Ա. Տեր Գ. Գրիգորեան. — 12. Կիշկիոյ Կարողիկոսները. Ա. — Գրիգոր Մուսարէկեան. Բարզեն Եսիսկոսու.
- 13. Արձագանց Մի՛ՌՆի. — 14. Ս. Յակոբի Ներսէ:

The Տ Ձ Ո Ւ, an Armenian Monthly of Religion
Printed in JERUSALEM - PALESTINE

ՍԻՐՆԻՆ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐԸ

Յնունակալուրեամբ կարձանացրենիք թէ Սիմեոն յաջակերպու և ծաւախեռ
համար իմբնարեաբար նետեւալ նուերներն յրած են.

Տ. Կիւրիկ Վարդապետ Խօրայէւեան՝ Երուսալէմէն, Տ. Մուշտոց Քնոյ, Խօրայէւեան
Նին՝ Նոր Հռովար:

Խաչուաւը Գրադիբեան՝ Հայքայէն, Կ. Գալփազունի՝ Կոյաց, և Յ. Յ. Գալփազունի՝
Քայլի Փոյնոս:

Մայրոց Սարբեան՝ Ձիլատէվիրոցէն, Սարբեան Էւենի Պէյրութ:

Հմայքակ Գրանիսն՝ Պէյրութէն, Կիւրիկնեան Յարութիւնին՝ Գահիրէ, և Պայանիսն՝
Գրիգորին՝ Պէյրութ:

Յակով Ախարանիսն՝ Քիլիվէնուն, Դարրաց
Դասուն՝ Տրոմա (Յունաստոն):

Տիկին Մարի Հ. Գրանիսն՝ Պէյրութէն, Մանիստիսն՝ Վարդապատին՝ Գուհիրէ:

Տ. Զաւէն Վարդ. Վարժեան՝ Բեթղեհէմէն,

Տ. Ներսէս Քնոյ, Քերովքէւանին՝ Պուքըլէ:
Տիկին Ազաւենի Սահակեան՝ Պէյրութէն, Տիկին
կին Արքունի՝ Թիւթիւննեանին՝ Կ. Պոլոս:
Ն. Ա. Ն. Երուսալէմէն, Զազըրեան Երա
ջանիկին՝ Մօնթէվիտէս:

Լամէրեան Եղբարք՝ Ժիրայր և Վահոն՝ Փառ
րիզէն, Տքի. Յ. Թօփէնանի՝ Պէյրութ,
Համբարձում Երամեանի՝ Գահիրէ, Յ. Օ-
շականի՝ Երկոսիս (Կիպրոս), և Ա. Շիշ-
մաննեանի՝ Փարիզ:

Տ. Ներսէս Ա. Քնոյ, Թագուզճեան՝ Հալէ-
պէն, Անտիոքի Հոգեոր Հոգիւ Տ. Յա-
րութիւն Քնոյ, Ժամկոչանի:

Տ. Վասիլապուն Եպս. Քիպարեան՝ Փալի-
զէն, Անգմիկ Միութեան՝ Եիւ-Եորք:

ՍԻՐՆ

ԲԱԺԱՆՆԵՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆԵՐ

Բոլոր երկիրներու համար՝ Սիմեոն Տարեկանթաժնեպինն է

Եղիպտական	Պ. Հ. Հ.	30
Անգլիական	Ե. Ի. Բ.	6
Ամերիկան	Տ. Հ. Հ.	1, 50

Եսամսեայ կամ վեցտասեայ բաժանորդագրութիւն չկայ.

ԲԱԺԱՆՆԵՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՆԵԱԿ է

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ

Գործառնութեանց զիւրութեան համար կը խնդրուի Սիմեոնաշխատակիցներէն ու
բաժանորդներէն որ բաժանորդագրական, տարածանական, դրամական, և այլն խնդիրնե-
րու և զործերու համար զիմեն ուղղակի մեր Տաղարանի Տեսչութեան, սա՛ հասցէով.

Direction de l'Imprimerie du Patriarcat Arménien
JÉRUSALEM—Palestine

Իսկ Ամբողջական զործերու համար զիմել ուղղակի Ամբողջութեան, սա՛ հասցէով.

Rédaction de la Revue Arménienne ՏԵՇ

Patriarcat Arménien

JÉRUSALEM — Palestine

ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ա. ՏՈՒԲԻ - ՆԱՐ ՇՐՋԱԿԻ

1927 - ՄԱՅԻՍ

թիվ 5

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑՔԻՅ ԳԵՐՋԸ

ՔՐԵՍՏՈՆԵԱԿԱՆ ԸՆԴԱՍԽՈՒԹ ԵԿԵՂԵՑՔԻՅ ՄԷՋ

Քրիստոնէական եկեղեցին եթէ նմանցնենք ընտանիքի մը, նկատելով թէ այսօրուան այլնայլ յարանուն եկեղեցիներ ալ ատոր անդամներն են, հետաքրքրական է գիտնալ թէ ի՞նչ է Հայաստանի եկեղեցւոյն դիրքը այդ կրօնական մեծ ընտանիքին մէջ, վասն զի, եկեղեցւոյն նախկին դարերուն, քրիստոնեայ ժողովուրդներ իրենց ազդային ինքնուրոյնութիւնները պահելով հանդերձ, այսօրուանին պէս հայ, յոյն, ասորի, լատին, ևայլն յարանուանութիւններ չունէին. ամէնքն ալ հաւասարապէս անդամներն էին միեւոյն հոգեսոր հաստատութեան կամ Քրիստոսի Մի և Ծնդհանրական եկեղեցւոյն. այնպէս որ հայը եթէ Հռոմ գանուէր, առանց մտքէն բան մը անցնելու, կ'երթար Հռոմի եկեղեցին՝ ազօթքի, պաշտամոնքի և Ա. Հաղորդութեան համար. նոյնպէս հոռմայեցի մը եթէ Հայաստան գանուէր կամ Ծիւզանդիսն, կ'երթար հայ կամ յայն եկեղեցին, իրքե անդամը ատոնց, ևայլն, Այս է իրողութիւնը քրիստոնէական եկեղեցւոյ նախկին ժամանակներուն մէջ, Որովհետեւ Յիսուս Քրիստոս ըստած էր իր աշակերտաներուն, դուք ամէնք եղբայրներ էք, դուք իրարու հաւասար էք, ձեր մէջ մեծ ու պզամիկի կարծիքն իսկ տեղի պիտի չունենայ, և ձեր զործերն ու արդիւնքներն են որ արժէք մը պիտի տան ձեզի.

Եւ իրօք, զիտենք Աւետարանի պատմութենէն (Մըկ. Թ. 37, Ղկո. Թ. 49) որ Յիսուս Քրիստոսի աշակերտութենէն գուրս գտնուողներն իսկ, քանի որ Յիսուս Քրիստոսի անունով կը զործեն, կը պատկանին այդ աշակերտութեան. Ով որ մեզի հակառակ չէ, մեր կողմն է, մերն է. Առաքելական դարու մէջ, այսինքն՝ ճիշտ քրիստոնէական եկեղեցիներու կազմակերպութեան սկզբնական շրջանին, հրեայ-քրիստոնէաներու և հեթանոս-քրիստոնէաներու մէջ տիրող խռոշը տարբերութիւններ, և ատոնց զլիսաւորը՝ թլվատութիւնը՝ արդելք մը չեղան որ հեթանոսներու եկեղեցին նոյնչափ քրիստոնէայ ճանչցուի ո'րչափ հըրեաներունը.

Բայց այս ներգաշնակութիւնը տեական չեղաւ. մէկ կողմէն դաւանանքի մէջ ու զլափառութեան շափանիշը, իսկ միւս կողմէն ազդայնականութեան զօրաւոր զդացումները խանդաբեցին այդ ներգաշնակութիւնը, և քրիստոնէական ընդհանուր եկեղեցին տարին մոցուցին յարանուանական տարբերութիւններու ճամբան.



Դաւանանքի ուղղափառութեան խնդիրը և նախանձախնդրութիւնը սուր հանգամանք մը առաւ հերձուածներու հետեանքով : Աստուծոյ գոյութիւնը և այդ զոյսւթեան բմբոնումը աւետարանական մտքով , Յիսուս-Քրիստոսի աստուածային և մարդկային բնութեան ի՞նչ ըլլալը եւ ասոր սահմանումը , Սուրբ Հոգին և ասոր դիրքը աստուածային դրութեան մէջ , մէկ խօսքով՝ Ամենասուը Երրորդութեան վարդապետութիւնը , որով պիտի բացատրուէր երեք Անձերու դիրքն ու յարաբերութիւնները իրարու հետ և խրաբանչիւրինը ըստ ինքեան քրիստոնէական աստուածարանութեան մէջ , ամէնէն հիմնական խնդիրներն եղան Քրիստոնէական Կաթողիկէ (Բնդնանցական) Եկեղեցւոյ համար , թշտ և երբ գարերուն մէջ :

Կաթողիկէ Եկեղեցին ի սկզբան շատ բժախնդիր չէր վարդապետական խնդիրներու հակըցազրութեան և մեկնութեան մէջ . իսկ լայն տեղ տրուած էր՝ կարգուկանոնի վերաբերեալ խնդիրներու մէջ՝ տեղական սովորութիւններու և աւանդութիւններու սպահապանումին : Կարծիքներու տարբերութիւնները այնպիսի լայն եւ ներողամիտ ոգիով մը օծուած էին որ Եկեղեցիի միաւրիւնը (մէկ Ըլլալը) և կարողիկուրիւնը (ընդհանրականութիւնը) , որոնք Քրիստոսի Եկեղեցւոյն երկու զիսաւոր ստորոգելիներն են , չէին վտանգուած և չէին վտանգուեր : Բայց երբ Արիստ մը , Նեստոր մը , Մակեդոն մը , Երեքն ալ ոչ-աննշան դէմքեր , խախտեցին վարդապետութեան (տօկմի) խորհրդաւոր պարզութիւնը , և ջանացին իրենց ժամանակին փիլիսոփայական ըմբռնումները ներմուծել աշտոր մէջ և ստեղծել տարբեր քրիստոսաբանութիւն , տարբեր աստուածարանութիւն , տիեզերական առաջին երեք ժողովներ , Նիկոյ (325) , Կ. Պոլսի (381) և Եփեսոսի (431) , ստիլուեցան դիրք բռնել ուղղափառութեան պատճէշը ճեղքել յանդգնողներուն գէմ : 325-431 , այս 106 տարիներու շրջանը , քրիստոնէական Եկեղեցւոյ հիմնական վարդապետութեանց մեկնութեան և բանաձեռումին նուիրուեցաւ , և երեք ժողովներու վճռով հաստատեցաւ և յայտարարուեցաւ ուղղափառութեան շափանիչը կամ Հաւատամբը , Հետեարար այն բոլոր ժողովուրդներ և անհատներ , որոնք ընդունեցին երեք ժողովներու Հաւատամբը , կազմեցին քրիստոնէական ուղղափառ Եկեղեցւոյ ընտանիքը :

Հայաստանի Եկեղեցին ընդունած է երեք ժողովներու վճիռը և Հաւատամբը , այնպէս որ նոյն իսկ զատ զատ կը յիշատակէ այդ երեք ժողովները՝ տօնախմբելով ասոնց անդամներուն (Հայրապետներուն) յիշատակը : Եւ ասիկա կը նշանակէ թէ Հայաստանի Եկեղեցին Քրիստոսի մէկ և կաթողիկէ Եկեղեցւոյ մեծ ընտանիքին անդամն է , հաւատար դիրքով և իրաւոնքով ուղղափառ հաւատքի դեմոնին վրայ :

Մէկ և Կարողիկէ Եկեղեցւոյ ներդաշնակութիւնը , սակայն , միայն հերձուածները չէ սր խանդարեցին , այլ նաև Եկեղեցական տիրապետութեան և աղդայնական ոգին , որ սկիզբէն շեշտուեցաւ Հռոմի աթոռունի վրայ : Ի՞նչ նկարագիր որ ունէին կեսարի աշխարհակալական նուածումները քաղաքական և զինուորական մարզի վրայ , Հռոմի հեթանոսական շրջանին մէջ , միենոյն ոգին եւ նկարագիրը ունեցան Հռոմի պապերը քրիստոնէական Եկեղեցւոյ տիրերական ընտանիքին մէջ իրեւ կարեոր անդամ պահել իր դիրքը և ներդաշնակութիւնը այլկայլ ազգե-

բու և ժաղովուրդներու մէկ եկեղեցւոյն, այլ տիրել բոլոր անդամներուն վը-
րայ և տիրապետողի ու հրամայակի դիրք մը ապահովել իրեն, և իրուէ կախ-
ուած վիճակի մը ենթարկել միւս բոլոր եկեղեցիները:

Հռոմի եկեղեցւոյն այս ձգտումն ու յաւակնութիւնը առաջին անդամ պաշ-
տօնապէս շեշտուեցաւ Քաղկեդոնի ժաղովով (451), որուն նախագահեցին պա-
պին ներկայացուցիչները:

Հայաստաննեայց եկեղեցին շընդունիր Քաղկեդոնի ժողովը, որովհետեւ այդ
ժողովին հետևանքն եղաւ Քրիստոսի մէկ և ընդհանրական (կաթողիկէ) եկե-
ղեցւոյն կարագրին ու ներդաշնակութեան եղծումը թէւ Հայց. եկեղեցւոյ այս
ժխտական դիրքը շաա սուզի նստաւ իր վրայ, բայց ամուր բռնեց զայն, այն-
պէս որ մեր եկեղեցւոյն հակաքաղկեդոնականութիւնը իր ինքնուրոյնութեան
պատմական մեծ զիծերէն մէկը, ամէնէն հայցի դիմը եղած է:

Քաղկեդոնի ժողովին մէջ Հռոմի պապին շեշտուած ձգտումն ու յաւակ-
նութիւնը հետպհետէ անհանդուրժելի չափերու հասաւ եւ պատճառ եղաւ որ
Յոյն եկեղեցին աւելի յառաջ չերթայ, և պահէ իր աղդային դրոշմը, և ասոր
համար յոյն եկեղեցին ալ կանդ առաւ իր ժողովին առջն (787).

Այսպէս ուրեմն Հայց. եկեղեցին յունական եւ հռոմէական եկեղեցինե-
րու հետ կը պահէ իր հաւատաքին ու դաւանանքին միութիւնը, և կը մնայ նի-
կոյ Հաւատամիին մէջ սահմանուած մի, կարողիկէ, առաքելական և սուրբ
եկեղեցւոյ մէջ, իբրև անոր վաղեմի ու հարազատ անդամը:

Սաոյդ է որ Հայց. եկեղեցւոյ հակաքաղկեդոնականութիւնը վիրաւորանք
պատճառեց յոյն և լատին եկեղեցիներուն, եւ անոնք հերձուածեալի դիրքին
մէջ կարծեցին տեսնել Հայաստանի եկեղեցին, բայց սա ցոյց տուաւ թէ ամէ-
նէն ապահով ու ամէնէն ողջմիտ դիրքի մը վրայ կեցած է ինքն, քանի որ ա-
ռաջին երեք տիեզերական ժողովներու ուղղափառ դաւանանքին ու հաւատաքին
հաւատարիմ է, և աւելի ժողովներու բարդութիւններով չ'ու գեր կնճռուտել ե-
րեք ժողովներու քրիստոսաբանութիւնն ու աստուածաբանութիւնը, եւ չ'ուզեր
աւրել մի և ընդհանրական եկեղեցւոյ կնիքը:

Եւ այս սկզբունքով է որ, օրինակի համար, երբ Շնորհալիի ատեն յոյն
եկեղեցւոյ հետ միութենական յարաբերութիւններ մշակուեցան, Հայաստանի
եկեղեցին կրցաւ ըսել թէ մենք արդէն դաւանակից ու հաւատակից ենք. ա-
ւելի՝ ձեւերու և մեկնութիւններու մէջ է որ կը տարբերինք.

Դարձեալ Հայաստանի եկեղեցին երբ խաչակիրներու ատեն, տիրապետա-
մատէն շիութի Հռոմի հետ, և նոյն խիլ հաղամական շահերու ակնկալութիւն-
ներու ուզեց գոհացում տալ պապեցու այլեւալ պահանջներուն, իբրն կռուան
ըրած էր երեք ժողովներով վճռուած ու հաստատուած մէկ և ընդհանրական
եկեղեցւոյ գետինը. Առ էր էականը:

Այս ոգիսով է որ Հայց. եկեղեցին ոգեսրուած է մինչև հիմայ, երբ այն-
քան անեկեղծ սէր և յարաբերութիւն կը մշակէ բոլոր այն եկեղեցիներու հետ,
որոնք դաւանակից ու հաւատակից են նիկոյ, Կ. Պոլսի և Եփիսոսի ժողովներուն:
— Ուրիշ խօսքով, Հռոմի եկեղեցին այնչափ մի, կարողիկէ, առաքելական և
սուրբ է, ո՛րչափ Հայց. եկեղեցին. նոյնպէս յոյնը և Հայը ա՛նչափ ուղղափառ
են ո՛րչափ Հռոմի եկեղեցին. Դարձեալ Հայց եկեղեցին իր առաքելական ժա-
գումով ա՛նչափ իրական է ո՛րչափ Հռոմի և Յունաց եկեղեցիները:

ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԵՆ

ԱՌՕԹՔԸ

«Արքան կացէի եւ աղօրս աշատէ
զի մի՛ ամենանշելի ի վարձորդին»
(Մըր. ԽԶ. 41):

Ի՞նչ է ԱՌՕԹՔԸ:

Առաջին գասով բացատրեցինք թէ մ՛ւնք
պէտք է երթանք Քրիստոսին. իսկ երկ-
րորդ գասով ցոյց տուինք թէ բաւական
չէ Քրիստոսին երթու, այլ պէտք է նաև
միացած մեալ Անոր: Այս երրորդ գասով
պիտի խօսինք Քրիստոսի միացած մեալու
կերպին վրայ. — ԱՌՕԹՔՆ է այդ կերպը:

Սակայն ի՞նչ է Աղօթք ըսուածը: — Ա-
ղօթքը իր սովորական իմաստով մարդկա-
յին շահերու յարմարցուած պէտքերու հա-
մար խնդրանքներու շաք մըն է, զորս ա-
ղօթաւորը կը ներկայացնէ Աստուծոյ, և
ասոնց կատարումը կը ինդրէ Անկէ, ճիշդ
անոր համար որ ինքն անկարող է կատա-
րել զանոնք: Հոգերանական պարզ գեր-
լուծումով պիտի կը նայինք ըսել, մարդկէ
ևթէ կարող ըլլացին իրենց բոլոր կամքերը
կատարել, ամեննեին պէտք պիտի չգտային
աղօթքի: Աղօթքին բոլորովին սխալ ըմ-
բռնումն է ասիկա:

Մարդիկ նեղութեան մէջ են, կ'աղօթին
Աստուծոյ որ փարատէ այդ նեղութիւնը.
ծանր ճիւանոցներ ունին, որոնց առջև ան-
ճըրկած է զիտութիւնը և բժշկական արուես-
տը, մարդիկ կը զիմնեն Աստուծոյ և կը ինդ-
րէն որ բժշկութիւն տայ հիւանդաց. երաշ-
տութիւնը կ'ահարեկէ մարդիկը սովոր սար-
սափով, և անոնք կ'աղօթին որ Աստուծ իր
անձրեւարեր ամսպերը զրէկ և հշտացնէ ծա-
րաւուտ հոգերը, և այլն Բայց միմէ աղօթքը
կը նայ զիտիւն բնութեան անյեղի օրէնքնե-
րը. — այսպէս կ'առարկեն անոնք որ չեն
հասկնար կրօնքը եւ կը ծագրեն աղօթքը:
Եւ անշուշտ իրաւունք ունին այնպիսիներ,
չո՛քափ աղօթքը շահի մէ, պէտքի մը հատ
կապուած արտայայտուի աղօթովոներու ըմ-
բռնումին և արտայայտութեան ձերն մէջ,
և ցո՛քափ առարկողներ ալ այս Բնութե-
նէն անդին բան տեսնելու կարողութիւնը
չունին, միւս կողմէն թէս աղօթքին արտրեր

մէկ ձեր, այսինքն բարեմազթութիւնները
ամէն օր և ամէն վարդկեան կը շռայլեն
իրարու, իրրե բարեկամներ. այսպէս են
երկար և առողջ կեսանքի, երջանիկ և
բարերաստիկ օրերու մաղթանքները. ա-
մանորի և կեանքի այլազան երեկներու
վրայ, խնդրակցութեան կամ վատակցու-
թեան բղանքներն ու մաղթանքները. իր-
րե թէ այսպիսի սովորականացած խօսքեր
կարող ըլլացին մարգոց բախտին անիւնե-
րը գարձնել իրենց ուզած կողմերը:

Կը տեսնէք թէ աղօթքին սխալ ըմբռա-
նումը կը մոլորեցնէ մարդիկը: Աղօթքը
շահի և պէտքի հետ կապուած չէ. աղօթ-
քը բնութեան օրէնքները եղծերու համար
շինուած զէնք մը չէ. — աղօթքը Աստու-
ծոյ հետ խօսիւու լեզու մըն է, կամ ուզ-
զակի Աստուծոյ հետ յարաբերութեան մէջ
մտնելու հոգեկան վիճակ մըն է հաւատաց-
եալին համար: Այս ըմբռանումով է որ նախ-
կին հայրեկն մին ըսաւ. Աղօթքն է մա-
քուր սիրած. վասն զի սուրը (մաքուր)
սիրս ունեցողներն են որ զԱստուծած պի-
տի տեսնեն (Մաթ. Ե. 8.):

Փարիսեցիի եւ մաքսաւորի աղօթքնե-
րուն նկարազբութեան մէջ շատ ցայտուն
է այդ պատակերը. նոյն իսկ օրէնքները ունէ
չուփով ու կերպով կատարելն իսկ պէտք
չէ աղօթքն նկատուի: Մաքսաւորն է որ զի-
տէ աղօթել. վասն զի ան իր մեղքերուն
զիտակցութիւնը ունի. և վասն զի մեղքն
է որ կ'անսրբացնէ սիրած: Ուրեմն երբ մա-
քուր սրտով կ'աղօթենք, մեր բոլոր պէտ-
քերը ինքնին կը ներկայանան Աստուծոյ
առջն՝ իրրե անհրաժեշտ մասը մեր կեան-
քին: Աղօթքը, այսո՛, բնութեան անյեղի
օրէնքները չե կը նար փոխել, բայց մա-
քուր սրտի աղօթքը Աստուծոյ ուզգուած
է եւ Աստուծ է բնութեան ալ տէրն ու
վարիչը, և ան զիտէ թէ ի՞նչ պէտք է իր
սիրելիներուն:

ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ

Եթէ մաքուր սիրած է զԱստուծած տես-
նելու պայմանը, Քրիստոսի կապուած մը-
նալու պայման ալ նոյն մաքուր սիրածն է,
որ կ'արտացոլայ Աղօթքով: Իսկ սիրած
մաքուր պահելու պայմանն ալ է չիյնալ
փորձութիւններու մէջ: — Փորձութիւնն ա-
հա բանալին մարդկային հոգիի բոլոր զբժ-

բախառութիւններուն։ Անոնք որ ինկած են փորձութիւններու մէջ, իրօք չեն կրնար աղօթել։ սիրտը անսրբացած է մէզքին շը- փումներուն և ճնշումներուն տակ։

Պէտք է ուշադրութիւն ընել որ Յիսուս Քրիստոս մէր այս զատին բնաբանը բառ Գլուհմանին մէջ, իր մատնութեան զիշե- րը։ Տէրն մէր միշտ տիպոք աղօթող մը ե- զած էր, և իր երկրասոր կեանքին ամէ- նին առաջնապալի պահն ալ անցուց աղօթ- քով, խօսեսով իր Հօրը հետ, մինչ իր ե- րեք սիրելի աշակերտները քունի սովորա- կան ժամերէն չկրցան ժամ մը լոնել ի- րենց Վարդապետին պատուէրը յարգած ըլլալու համար։ Եւ ինքն այդ ժափուկ վայրէնին է որ աղզարարեց անոնց, ար- զաք, զգուշութիւն։ ո՛չ միայն հսա, ո՛չ միայն այս զիշեր արթուն պէտք է ըլլաք, այլ նաև ձեր կեանքի բոլոր տեսութեան մէջ։—արդուն ըլլալ և աղօթել, այս է պայ- մանը որ փորձուրեան մէջ չիշնաք։

Չեմ զիտեր թէ Յիսուս Քրիստոսի մըտ- քին մէջ ի՞նչ նշանակութիւն ունէր փոր- ձուրին բառը, որուն վրայ այդ զիշերը, հրաւիրեց իր աշակերտներուն ուշադրու- թիւնը, — Գեթսեմանինին զիշերը։ Բայց շատ լու կը միշենք թէ իր սորդեցու- ցած տէրունական աղօթքին մէջ ալ զրաւ այդ բառը, « և մի՛ տանիր զմեզ ի փորձուրիւն ». զիտենք նաև թէ ինքն ալ փորձուրեան Զարէն, բայց չտարուե- ցաւ։ Իր փորձութեան նիւթերն էին, երկրպագուրիմ փորձիյին, հայ և փառ։ Աւ- րիմ կրնանք թափանցել փորձութեան ի- մաստին, որ կար Քրիստոսի միտքին մէջ և զիտել տալ թէ միենոյն փորձութիւն- ներով ու ասոնց բաժանումներով շըրջա- պատուած են մարդիկ իրենց էկանքին մէջ ինչպէս երէկ, նոյնպէս այսօր։

Անոնք որ կ'երկրպագեն զրամի, հա- նայքի, փորձութեան մէջ են արդէն. սիրտը մաքուր և խաղաղ չէ. աղօթելու պայ- մանը աւրուած է. հետեւար հեռացած են անոնք Աստուծմէ, անոնք կարուած նկառուած են Քրիստոսէն՝ իր լունէն յօտ- ուած ուսի մը պէս։

Անոնք որ միայն հացի վրայ կը խոր- հին և ասոր համար կը գատին, և չեն զի- տեր թէ մարդու համար ասառուածային սը- նունդ մըն ալ ողեաք է, չեն կրնար աղօ-

թել. ինկած են փորձութեան մէջ և հե- ռացած են Քրիստոսնէն։

Անոնք որ փառք կը հւատապնդէն, տի- բել կ'ուզեն ամէն բանի մէջ և ամէնուն վրայ, ինկած են ո՛չ միայն փորձութեան մէջ, այլ նաև փորձութիւններուն ամէնէն վատանդասորին մէջ։ որովհետեւ փառասի- րութիւնը այնպիսի կիրք մըն է, որ ոճիր- ներու մէջ կը գտնէ իր զոհացումը։ Փա- սաւիրը զուրկ է ուրբ սիրտէ. կտրուած նկառուած է իր բանէն. Քրիստոսի սիրոյն հուզով չէ որ կը սնանի այլնու. փորձու- թեան մէջ է ան։

Կարելի էր մարդկացին հոգւոյն բոլոր ակար կողմերը մատնանիշ ընել և թուել հոս՝ փորձութիւններու երկար շղթայ մը յօրինելու համար ատոնցմէ. բայց աւելորդ աշխատանք մըն է այդշափը։ Բոնք միայն թէ փորձութեան բոլոր տեսակներն ու կեր- պերը քրիստոնեան կը հեռացնեն Քրիստո- սնէն. պէտք է ուրեմն աղօթել փորձութեան մէջ շինալու համար։

Եւ իրօք աղօթաւորներու փորձառու- թիւնները կը հասաւատեն թէ անոնք որ ա- ղօթել զիտեն՝ չեն ինքնար փորձանքի մէջ, եւ եթէ ինկած ալ են, չուառվ կրնան ճո- զոպրի և դուրս գալ այդ վտանգաւոր վիճակին։

Ա.Դ.ՕԹՔԻՆ. ԳԱՅՄԱՆԵՐ

Տէրունեկան աղօթքը — Հայր մեր — ցոյց կուտայ թէ ի՞նչ է աղօթելու կերպն ու նորատակը։ Բայց բաւական չէ այդշա- փը զիտնալ. աղօթելու պայմանն ալ պէտք է ճշգուի։ Վասն զի առանձնական աղօթք կայ իւրաքանչիւր հաւատացեալի համար, և բոլոր հաւատացեաներու համախմբու- թեամբ կարգաւորուած աղօթքի և պաշ- տամունքի զրութիւն մըն ալ կայ։

Առանձնական աղօթքի համար Աւելա- րանը կը յանձնաբարէ մինակ փակուիլ սե- նեկի մէջ և այդպէս աղօթել (Մըր. Զ. 6.)։ Եւ սենեկի մէջ փակուիլ ու առանձնանալ կը նշանակէ աղօթողի համար միտի կերտ- ևացում։ Եթէ ունէ աղօթաւոր չի կրնար կեզրոնացնել իր միտքը և միայն ու միայն աղօթքով զբաղի պահ մը, չի կրնար աղօթքը բարձր ըսուիլ։ Մարգուն միտքը զոր- մանալի է. ան կ'զրօնու, կը ցրուի, կը տարածուի ամէն նիւթի վրայ։ Միտքի կեղ-

բոնացումը պայման է մտաւորական ամէն տեսակ աշխատանքի մէջ։ Անուշագիր եւ միտքը ցրուած աշակերաներ ամէնէն զրծրախա արարածներ են դպրոցի զրասեղաններուն վրայ։ Դործի աշխարհին մէջ ալ այս է իրականութիւնը։ Այս է պատճառը որ միանձնական կեանքի մէջ աղօթողներ և ճգնողներ կը փակուին իրենց խուցերուն մէջ որպէս զի միտքը չըրսի։

Եկեղեցիներու մէջ, հասարակաց կամ հրապարակային աղօթքի մէջ ալ անհրաժեշտ պայման է ուշազրութիւն պաշտամունքին և միտքի կեղրոնացում։ Ասոր համար եկեղեցիներու մէջ աղօթքի եւ երգի ձայնիրէն դուրս ուրիշ ձայներ պէտք չէ որ լուսուն, և պաշտօնէից անհրաժեշտ չարձումներէն զատ ուրիշ շարժումներ պէտք չէ որ ըլլան։

Ամէնէն մեծ մեղք կարելի է համարել եկեղեցւոյ մէջ, պաշտամունքի պահուն, մանաւանդ խորհրդաւոր աղօթքներու և արարողութեանց ընթացքին, խոսակցիւր, տեսակցիլլ և այն։ Պէտք է խոսուովանիլ որ այս կողմէն շատ քննադատելի է Հայց, եկեղեցւոյ մէջ թէ ժողովուրդին և թէ հոգեոր պաշտօնէութեան անուշազրութիւնը։ Պաշտամունքին խորհրդաւորութիւնը, հոգեկանութիւնը խանգարող և միտքերու կեղրոնացումը խափանող, ամէն տեսակ անչնորն և անվայել շարժումներ սովորական բաներ դարձած են մեր եկեղեցւոյ մէջ։

Մտածել անգամ մը թէ Աստուծոյ աներնոյթ ներկայութեան կանգնած բազմութիւն մը, չի հասկնար իր կեցած տեղին ու իր կեցուածքին նշանակութիւնը, սոսկալի՛ ասիկա։ Եթէ այսպիսի անուշազրութիւնը մը տեղի ունենար մեր կննցաղիտութեան պայմաններուն մէջ, խորսապէս պիտի վիրաւորուէին մարդոց արժանապատութիւնները։ Ի՞նչ որ ներկի չենք գտներ մարդոց առջև, ատոնց առելի տգեղներն ու աններելիները կ'ընենք եկեղեցւոյ մէջ, Աստուծոյ առջև։

Ամէն հաւատացեալ պատասխանառու է հասարակաց աղօթքին կամոնաւորութեան։ Այս հիման վրայ է որ հոգեոր պաշտօնեաներու բոլոր զասակարգէն կը պահանջուի զիտակցութիւն, ջերմեանդութիւն և երկիւզածութիւն պաշտամունքի մէջ իրենց ինկած բաժինները կատարելու

ատեն։ Հանդարս, յատակ, հնչեղ առողջանութիւն կարդացմունքներու և աղօթքներու մէջ։ հասկցուած, ոգեորհալ երգեցմունք, չնորհալի շարժմունք, վայելուչ և ուշազիր կեցուածք և հետեւում պաշտամունքի։ Եթէ այս բոլորը արտայայտուին խորին լուսութեան մէջ, միտքերը ինքնին կը կեղրոնանան և աղօթքը կը հասնի իր նպատակին։ Երբ հոգեոր պաշտօնեաներ կը թաշն իրենց սակմոսները և աղօթքները, երբ երգեցներ երգերուն բառերը և իմաստը կը խեղզեն անարուեստ ու անձաշակ եղանակներու ծերենաներով, հասարակաց միտքը չի մաղնիսուիր և չի կեղրոնանար։

Ամուղջ եկեղեցին մէկ սիրտ պէտք է ըլլայ եկեղեցւոյ մէջ, և մաքո՞ւր սիրտ մը, որպէս զի աղօթքողներուն միտքը, անզրադ և անզրոս, կեղրոնանայ և սեհոսի աղօթքը իր նպատակին և կապուի Փրկչին։

Այսպիսի սեհոսած ու կեղրոնացած աղօթք մը՝ կապուա՛ծ կը պահէ հաւատացեանը Յիսուս Քրիստոսին, իր բունին հաստառաւծ ուռին պէս։

Բ. Ե.

ԿԵՍ-ԳՐԵԵՐԻՆ

Կը զրել նորին կանքելիս տակ հիմ։
Տաղիր որ տվար են կեանին նըման,
Տաղիր որ առանց յանցի կը կաղան
Կուրած յըմարիս վրայ ցաւազին։

Կամերելիս լոյսին ներին կը խոկան,
Տարած խոններու այնւս ամենատուր։
Կարծես կ'որոնին անցեալին մէջ զնիր
ինչ որ յի դանար ալ ուրիշ անզան։

Կամերելիս լոյսը կը մարի տակաւ։
Գրիչը կանգ կ'առնէ, խոններս ալ յանկարծ։
Կը յիշել հազիւ, անցեալին անզան,
ինչ որ սիրը լոկ յի մոռմար բըմա։

Պրիւսէլ
1925



Վ. ՄԱԼԵԶԵԱՆ

ԱՐԵՄԱԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԸ

Խորացէլի պատմութիւնը, երբ զայն նըշկատի առնենք հոն արձանազրուած գէպքերու բարոյական նշանակութեան տևոսակէտն մանաւանդ, զերապանցօքէն ընդհանուր ազգաց պատմութիւնն է. Անանուն կամ զաղափարական այն պատմութիւնը, ու ուն մէջ ամէն ցեղ իր անցհալն զան մը և իր ներկային խրաւը սիստի զանէ յաճախ, տպաւորիչ քաջցրութեան մը ամէնէն կենդանի աղջումներով:

Այս մտածումը կը թելազրէ ինձի Ա. Թաղ. Բ. Գլուխը, որ իր տեսազրած պատկերին խորհուրդովը մասնաւորաբ մէր ազգային արզի պատմութեան ամէնէն արժմէտկան մէկ էջը կը լուսաւորէ կարծես:

Բայց կ'արձէ քանի մը զիծէրով ներկայացնել հոս նախ այդ տեսարանը. — Խորացէլացիները, որոնք, թէ՛ Եղիպատոփ մէջ, թէ՛ զէպի Աւետեաց Երկիրը կատարած իրենց քառասնամեալ արկածալից ճամբորդութեան միջոցին և թէ՛ յետոյ իրենց այդ նոր հայրենիքին մէջ, չարունակ շփման մէջ հղած էին քաղաքական և շինուորական առաւելութիւններով գերակշիռ ժողովուրդներու հետ, անոնց օրինակէն թելազրուած, կամ մղուած անզիմազրելի զգացումէ մը, զոր հետզետէ աւելի լնազարձակուող հասարակական կեանքի մը փորձասութիւնը ծնած էր իրենց մէջ, կանդ կ'առնուն սկզբունքի մը առջն. ուրիշ աղքերու պէս իրենք ևս պէտք է ունենան թագաւոր՝ որ կասափարէ զիրենք: — Համուլումը՝ թէ ո՛չ նախնական պարզ բարքու հին կենցագականոնը և ո՛չ զատաւորաց ժամանակի կրօնախառն վարչութիւնը ա՛լ չին կրնար բաւարար նկատուիլ զիրենք ըրջապատող կեանքի նոր պայմաններուն մէջ, նուածած է իրենց սիրութեան ամէնքը կը զիմին Սամուէլի, աստուածութական զրութեան վերջին պետին, ու անոր կը ներկայացնեն հանրութեան պահանջը. « Եղիպատութ և մէք իրբ զայլ աղջու, և զատեսցէ զմեզ զատաւորն մեր»:

Եւրունին ի զուր կը փորձէ տարհամոցէ զանոնք, մանրամասնօքէն բացատրեալ թէ այդպիսի զրութիւն մը ի՞նչ անու-

դոք սաստկութիւններ պիտի բերէր իրեն հետ: Զինուորազրութեան և պատերազմական բազմակերպ ծառայութեանց ահարկու հետապատկերը կը ցուցնէ անոնց. կ'ըսէ թէ առւրքերու և տասանորդական հարկերու ճնշող բեռը ի՞նչպէս պիտի քամէր իրենց վաստակն ամբողջ:

Անօգուտ ջանք, սակայն: Ամէնքը միաբերան կ'աղաղակին: « Ոչ այդպէս է, այլ կացցէ թագաւոր ի վերայ մներ». Ոչ, այդպէս չէ. մինք ալ պէտք է որ թագաւոր ունենանք մներ վրայ: Ու Սաւուզ, քահանայապետական սուրբ համբոյրին հետ իր ճակարին վրայ ընդունելով արքայական օծումը, թագաւոր կը կարգուի Տէրողը ժողովուրդին:

* * *

Հին ժողովրդական աւանդավէպի մը նըշկարագեղ պարզութեամբ գծազրուած այս պատկերը հասկնալի է թէ կ'արտայարտէ հոգերանական այն տազնապը, որուն յանկարծ կ'ենթարկուի գարերէ ի վեր կրօնական վարչութեամբ ապրած ժողովուրդ մը, իրը՝ իր հոգւոյն խորը պետական կհանքի խոչալը սազմեաւորուած միջոցին, նոյն ատեն էր խորհի այն պարտականութիւններուն մասին, զօրս կ'զգայ թէ այդ նոր զբութիւնը այնուհետեւ պիտի հարկադրէ իրեն:

Համայնքներու պատմութեան մէջ ամէնէն հետաքրքրական և ամէնէն սրտազըրբաւ պահն է արդարի այն ըրջանը, ուր տոնմային զգացումը օր մը տեղի կուտայ աղջային զիտակցութեան առջն. կրու ցեղին ոգին, նահապետական կեանքի անուշութիւններուն և տապետական քաջարձութեանց սիրանքներուն իր վերջին ողջոյնը տուած, անզեներ սլացումով մը կ'ուղուի զէպի նոր՝ հաստատուն և կաղմակերպուած զոյութեան մը զաղափարը, զէպի խէկալը սեփական եւ ինքնուրոյն հայրենիքի մը, որ իրեն համբար տեղ մը պիտի սահմանոգծէ տիեզերական մհծ քարտէղին մէջ, զէպի երազը ներքին միութեան մը իրականացումին, որ հնարաւոր պիտի ընէ աղջային պատպանութեան զործը՝ ցեղային և ընկերական պայքարի համաշխարհային զետին վրայ:

Ամէն ժողովուրդ, մեծ կամ փոքր, որ ապագայի մը ձգտումն զգացած է իր հոգիին մէջ, անհրաժեշտաբար ունեցած է երկունքի այն ջղաձգութիւնները, նոր յոյսերու և նոր զիշտերու, հմայող իրաւունքներու և տաժանելի պարտականութիւններու դէմ յանդիմանութիւնն բախտորոշ հոգեվիճակը. և ապրած են, այսինքն իրենց գոյութիւնը տոնի նախնական կենցաղէն ազգի պետական և քաղաքական կեանքին բարձրած ուցած են այն ժողովուրդները միայն, որոնք կրցած են բմբանել և բնդունիւ մահու չափ ծանրագոյն գոհողութեանց հարկը, իրրե երաշխաւորութիւն ընկերային և քաղաքակրթական լայնագոյն նուռանուններով ապահովուած և ամրապնդուած տեականութեան:

Հին ժողովուրդներէն շատեր, որոնց անուններուն միայն կը հանդիպինք այսօր հին գարելու ժամանակազրութեանց ցանկերուն մէջ, ուրիշներ, որոնց անանուն աճիւններէն ափ մը փոչի միայն կը մնայ այժմ թանգարաններու գզրոցներուն խորը, ամէնքն ալ՝ հաջիւ ծնած՝ մնած են պատմութեան համար, վասն զի չեն կրցած կամ չեն ուզած ենթարկութիւններով, իրենց պատուանին վրայ խախտած են այն օրէն, երբ իրենց գիտակցութեան մէջ պարտականութեանց զգացումը սկսած է նուազ կը շռու քան իրաւունքի ըմբռնումը. երբ հետո ու շուայտ կենցաղի մը հեշտութեանց մէջ կորսնցուցած են գոհողութեանց և խրատամբեր կեանքին կանոնը:

Ինչպէս նոյն օրէնքն է որ կը հսկէ վիթխարի կաղնիին և խոտի ծզօտի մը գործարանաւորութեան և աճումի պայմաններուն վրայ, նոյնպէս միւնոյն սկզբունքն է որ կը վարէ մեծ ու փոքր ազգերուն կեանքն ու ճակատագիրը: Ազգային խրզմանքը լուսաւոր է հաւասարապէս թէ՛ ամէնէն հզօր և թէ՛ ամէնէն վատոյժ ժողովուրդներուն մէջ, երբ անձնուիրութիւնն է որ իր բոլոր ձեերովը, կամ մանաւանդ պարագային պարտազրած կերպովը, կ'ոզգերէ համայնքը կամ անոր առաջնորդող ընտրանին:

Հակառակ մեր թուոյն փոքրկութեան, հակառակ ընկերային և քաղաքական դրժխեմ պայմաններուն, որոնք չարունա կը ըստ ջապատեցին մեր գոյութիւնը, ազգ մը ենք վերջապէս: Մեր պատմութիւնը, մեր զրականութիւնը, մեր լեզուն, մեր եկեղեցին, մեր ինչ ինչ առանձնայատկութիւնները, որոնց վրայ ցեղացին ինքնութեան մը զրոշմը կայ, կը հաստատին ասիկա. և զգացման ու ձգտումի, խորքի և արտայարաւութեան այն բնորոշ նկարագիրը, որ մեր հանրային կեանքի բոլոր երեսիմներուն վրայ ինքնուրոյն զիմագծութեան մը կնիքը կը դնէ, կը մատնանչէ կազմուած, կաղապարուած վիճակը ազգային գիտակցութեան մը, որուն առջև շատանց տեղի տուած է տոնմացին զգացումը:

Տեղը չէ անչուշտ հիմակ ըսել հսութէ զիտակցական այդ վիճակը մեր մէջ զոյցուելէն ետքը, պատմական զանազան պատճառներով ի՞նչ յեղաշբջումներու Ենթարկուցաւ մեր քաղաքական ճակատագիրը, և թէ ի՞նչ ելեէջներ յառաջ Եկան մեր ազգացին կեանքի գարաւոր իրականութեան մէջ: — Ինչ որ պիտի ուզէի մատնանշէլ հսու՝ այն է միայն թէ մեր պետական կեանքի վերջին կիլիկեան անկումէն հորքն ալ, իր Ենթարկուած ամէնէն տիսուր և ցնցող իրագարձութիւններուն միջոցին, ազգային զգացումը մեր մէջ ներքին այն թաքուն զօրութիւնը եղաւ, որուն կրթնած՝ ազգը կրցաւ միշտ բուել կամ մտածել. «Ես ննջմ, այլ սիրտ իմ արթուն կայ»: Ազգային զիտակցութիւնը մնաց միշտ կենդանի և ներհզոր. որ և է լուծի տակ, որ տարացեղ կամ տարակրօն ուժերէ կուզար մեր վրայ, հոգին մնաց միշտ վառ և զգաստ. և այս չնորհիւ միայն Հայաստանեայց եկեղեցիին, որ մայրական սիրոյ խանդապատանքով պահեց և պահպանեց մեր անցեալին յուշերը և ապագային յոյսերը, մինչև որ, նուիրական օր մը, ժողովուրդն ամբողջ, առհաւութեան ընազդներէ՝ թէ՛ չթաղուած կոչումի մը յացնատեսութենէն մզուած, կամեցաւ և պահանջեց որ իրեն վերադառն աշխարհի վրայ ուրիշ ազգերու պէս իր ներկան տնտեսելու և ապագան տրնօրինելու օրէնքն ու իրաւունքները:

Արհմաթեմի տեսարանն է որ կրկնուեցաւ այն ատեն Աբարատի ստորոտը, ալե-

որ հայրապետը, Էջմիածնի հովանիքն ներքի խմբուած հոյլը օրհնած ատեն, կը թրւէր ազգին խղճառանքին նոյն իսկ ուղղել Մամուէի այն հարցումը թէ կարեի պիտի ըլլա՞յ սակայն վերցնել մեծ բեռ նոր եւ ծանր պարտականութիւններուն, զոր պետական կեանքի վարչածեր պիտի բերէր իրեն հետ:

Մնացեալլ յայտնի է. այսինքն ձանօթէ սրտամիւնդ ոգեսրութեամբ հանդիսաւորուած պատասխանը, զոր ի սիմեոս աշխարհի ցրուած Հայութիւնը անդրադարձուց իրեն ուղղուած այդ հարցումին:

* * *

Պահանջը, զոր ազգին լրութիւնը ներկայացուց իր ճակատագրին հոգը պարագայից բերմամբ ստանձնած եկեղեցական իշխանութեան, տարակոյս չկայ թէ որքան բանաւոր նոյնքան իրաւացի էր ինքնին: Աշխարհի իրագարձութեանց յորձանուուին մէջ աշխարհիկ վարչութիւնը մը միայն կը նայ, առանց երկուանքի և երկուութեան տարօրինակութեանց ենթարկելու ինքինքը, ազգային կեանքի նաւը առաջնորդել զէպի իր կոչումին հանգրուանը: Եկեղեցական կառավարութիւննը, որքան բարձրէն բարեհացակամբ և անկեղծ զգացումներով ալ տողորուած ըլլան իր անզամները իրեն բարոյական հեղինակութեան վերաց միայն կրթնած իշխանութիւն, որուն կը պակսին արդարութեան խսութիւնը զորձագրելու միջոցներն ու պատշաճութիւնները, ի վիճակի չի կրնար ըլլալ երբեք միով և ճշգիտ իրագործելու երկրին շահերն ու իրաւունքները հետապնդելու, կարոն ու խաղաղութիւնը պահպանելու և ժողովուրդը իր ազգային և մարդկային պարտականութեանց մղելու պաշտօնը, որ զործն է խղճամբտ և հայրենասէր կառավարութեանց:

Պատմութիւնն ու փորձառութիւնը կը հաստատեն այս տեսութեան ճշմարտութիւնը: Արդի Խոտալիան, իրեն ազգ և հայրենիք, իրական յառաջդիմութեան և քաղաքական զարգացման ճամբուն մէջ մտաւ այն օրէն, երբ թօթափելով եկեղեցական վարչութեան լուծը, ունեցաւ քաղաքային և դինուորական օրէնսգրութեամբ կազմակերպուած կառավարութիւն մը, որ

կէս գարու միջոցին իր երկրին տուաւ շատ աւելի կանոնաւորութիւն՝ ապահովութիւն և ազգային միութիւն, քան ինչ որ ամբողջ տասը գարեր անոր չէր տուած պատպական իշխանութիւնը: — Միենոյն իրուութիւնն է որ մինչև ցայսօր կը չեշտուի ինը և նոր աշխարհներու մէջ: Ընդհանուր տոմամբ յետամեաց են տակաւին այն երկիրները, ուր կրօնքը, շեղած իր բուն հոգեսր գերէն, կը ջանայ այս կամ այն կերպով վարել երկրին քաղաքականութիւնը, աշխարհիկ ձեխն տակ իսկապէս կրօնական կառավարութիւն մը գործադրելով:

Եկեղեցական իշխանութիւնը, երբ դուրս կ'ենէ իր կալուածէն, հոգեսր կեանքի մը շահութեան զաշտէն, և կ'սկսի զործել քաղաքական կամ պետական շարժառիթներով, ամէնէն աղիտաւոր բռնապետութեան ձեր կ'առնու ընդհուպ. վասնզի բացարձակ ճշմարտութեան աւանդապահի զգացումը, որ հոգեսր ասպարէզին մէջ բարձրագոյն առաքինութեանց ազրիւր է իրեն համար, անդին, քաղաքականին մէջ, կը դառնայ անողոք սաստիկութեանց սալ մը, որուն վրայ կը գարբնուի սրտի և մտքի կապանքներու շղթան:

Այս նկատողութիւնը պէտք չէ բնաւ առնուի անշուշտ իրեւ ակնարկութիւն Հայ Եկեղեցւոյ կողմէ այդ ուղուգ և ուղղութեամբ կատարուած որեէ արարքի մը. կարելի չէ այդպիսի վերագրում մը ընել անոր: Իր ժողովուրդին կե սնքին վրայ քաղաքականորէն արիակալելու ոչ մէկ առիթ կամ փորձութիւն ունեցած է անիկա ամբողջ իր դուրս կատարուած միջոցին. Նախ՝ որովհետեւ իր հոգիին իսպառ անձանօթ մեաց այդպիսի րերում մը, և յետոյ, որովհետեւ ազգը իր քաղաքական անկախութիւնը կորսնցուցած է միշտ օտար նուանումներու և ո՛չ թէ Եկեղեցական ազգեցութեանց առջեւ: Մեր նպատակն է մատնանիշ ընել միայն թէ ո՛րքան բանաւոր և արդար էր Հայութեան իզգը ազգային՝ ինքնուրուց կամ ազգային մը ունենալու մոսին, և միքնոյն ատեն զգացնել թէ ո՛րքան հոգելանական եւ հիմնաւոր էր մը տահոգութիւնը, զոր ժողովուրդը կամ ամէկ մասը ունեցան հաւանարար առաջին իսկ օրէն, խորհելով թէ պիտի կարենա՞յ արդեամբ և արժանիօք վերցնել բե-

ոք, զոր նոր իրականութիւնը կը կապէք այսպէս իր ռւսերուն:

Այս հարցումն է ահա, որ, իմ տեսութեամբ, կը մնայ զեռ հարց՝ արժանի հանրական ուշադրութեան, և կարօտ՝ ազգովին նկատառման:

Այս հարցին ստացած լուծումը և այդ հարցումին արուած պատասխանն է անշուշտ որ պիտի լինին չափանիչ հայուն ազգային զգացման խորութեան և անկեղծութեան. առողու միջացաւ է որ աշխարհ համօրէն պիտի համոզուի թէ հայրենասիրական ջերմութիւնը, որ այս գարուն ըսկիզրը և անցեալին վերջիրը անգա'մ մըն ալ տաքաքուց մեր սիրաերը, արդիւնք էր ոչ թէ պատահական կայծերէ կրակ առած յարդի բոցերու, այլ չմարած հին ու թանձըր խանձողներու՝ զորս մաքուր և կենացանի ձեռքեր անթեղած էին ազգին հոգիին խորագոյն ալքերուն մէջ:

Կ'ընդունիմ թէ ընդհանուր առմամբ ժամանակին զործը պիտի ըլլայ ընել այս ճշգումը. թո՛ր ընդունուի սակայն մինչ նոյն ատեն թէ, առ հասարակ, ձեռնարկի մը սկզբնաւորման առաջին կերպն ու պայմանները շատ բան կը հասկցնեն անոր ապառնի ընթացքին և լինելութեան մասին:

Արդ, ժամանակն է որ ամէնքս, իւրաքանչիւրն ինքն իր վրայ անդրագարձութեամբ, խելամտինք խնդրին էութեանը, մեր խոճի ատեանին առջև հանելով հարցը, և քննելով զայն առանց որեւ կանուակալ զգացման:

Համոզուած է նախ ամէն հայ թէ Աւրարատի սարորտը կազմուած ազգային-քաղաքական զոյավիճակը ցնորախոհանքի մը մէջին ընդնշմարուած պատկեր մը չէ ընաւ, այլ ապրող և զարգացումի ընդունակ իրականութիւն մը.—Եթէ այս, ինչպէս քաղցը է հաւատաւէ, այս համոզումը սրտերուն մէջ ծնա՞ծ է այդ իրականութեան և անով արտայայտուած զաղափարին նկատմամբ յարատեւ և աննահանջնուիրումի մը սկզբունքը:

Կրնա՞նք ըսել թէ ի՞նչ է զահողութեան կեանքը ազգութեան մատափարին առջեւ, և ս՞րն է բաժինը չոր ամէն Հայ պարտի իր սրտէն ու մաքէն, իր կեանքէն ու ինչքէն, իր նիւթական և հօգեկան կառողութիւններէն ընծայութերեւ վերածնած

Հայրենիքի սեղանին:

Հարցումներ՝ որոնք Արևմաթեմի պատգամը կը յիշեցնեն, և որոնց պատասխանը լաւ է որ ամէն մարդ լու կը սրտին լուսութեանը մէջէն . . .

Իսկ ինձ թող ներուի անգամ մըն ալ ողեկուել քանի մը հինցած տպերու մէջ զաղագուած խորհուրդը երկրպագելի տեսարանի մը, որ պիտի մնայ երեւակայութեանս մէջ նկարուած ամէնէն անոյշ պատկերէն մին.

— «Տեսի զերասի յԱյրարատ, գետահոսեալ արտասաւք . . .

Դամբանս, աւերս, համակառու յեղերս նորս ի խոր սուզ :

Վըսնմականըն Մասիս, Ժամանակաց իշխացող :

Զաղամանդեայ արտասուաց հեղոյք զնուքոք չինչ ըդնէ ըցօղու :

Եւ ձիածան հօթների իւրան, ի ուրբը կայլից տաղանին,

Կամարանայր գեղարվայլ մինչ անորը ուր էջը են թանին :

Սակայն, հէկ, յայտպիսեաց աւերակացն ի միշի—

Տեսէք զիւրողը Արամայն անկորուած ճեռ բողոքի :

Քեար քերթողին զուռեացն կախեալ կող զերց թրթառաց անլ ,

ի չունչ քազցրիկ ազգանեացն ըդմից՝ ուխտից երկնաւանդ :

Ով սուրբ յուսոյն անմահի ,

Որ անդ յաւերսըն պահի :

Պահիրէ ԹՈՐԳՈԱՄ ԵՊԻՍԿՈՊՈԱՄ

ՅՈՎԼԱՆՆԵՍ ՊԱՍԿՈԼԵ

ԵՐԵՎ ՈՂԱԿՈՅՑՆԵՐԷ

Յակորիկ, որքն ունի երեւ ողկոյզներ :
Առաջինին խուկ հեշտակը վլահտ .

Ելմի՛ միւսին կարա ու մենուշ մոռացօնն .

Եւ . . . ա՛լ մի՛ խըներ .

Քանզի յուն և երրորդն, ու սուր հայուածնով
կը հակ սի յունին մէջ ցա՛ւը, զիսցիր .
Եւ կը զուկ բարձըր արցունք մը լըռիկ
Արդին իսկ բացուած :

Թրզմ. ՆԵՍՄԱՐ



ԲԱՆԱՏԵՂՄԱԿԱՆ

ՉԿԱՐՉՄ ՍԱՐՑԵԽ ԱԿԵՆՉԴԱՀ ԵՊԸ (*)

Այս առևն եր չուշեռու վրայ ամեն ինչ կենդանի՝
Տանկ, անառուն, նովին, կին,
Բանիինեն էին դեռ նոյն կերած ասպանի,
Բանիրերի պէտ զգացին։

Բանիրերի մը որ ըլլար զգոյ, խօսախ եւ զգոն,
Կենա եղել իր բոխեզ
Անելի բառն ան ամպեր, սիւն եւ բան նորիզնն,
Զայրեանի Տիրու նոյ։

Արձին ուզեց ի ն՛ն երար : «Ո՞չ», - զոչեց նոյ, - թեղ է չար.
Վասան են ու ան պիսի
Մարտափենն որվանքակ այն աստղեր զողանար՝
Ան ինսկն դրան կապոյշի։

Առաջ անցաւ առար բոն : «Բու զիսել վեր զոր է այդ,
Մանարուի խեն անառանիկ,
Զի աշերը կը կուրցնէ աւելակին նառապայք :
Ասխակը, - «Ե՞ս աւասիկ»։

«Դո՞ւն», - բառ նոյ, - զորդն լուսնակն իսկ տեսները՝
Պիսի երգել ասդ զամս, [ուզիլի]
Կերպնենք միշ ուղիղ նուազներովը արքին :
Գիշերնեռ մէջ նուն։

Ո՞չ պէտ չունին ցնորմեռու, եւ ո՞չ նոյն խոկ ալկիսնին
Կախաղական բներուն .
Այլ բանիրերի մը համեն՝ որ չկրայ այ ինընին
Գրաւի մէկու ուսւ համբուն։

Այս խօսեռան վրայ անու ներկայացաւ հողազոյն
Փորիկի բոշուն մէն այսպէս
Բառ. - «Տունին ես դիմ, նեն, ո՞չ այ խօսնուրդ մը բա-
Բայց բարի կամ մունիս ես . [բոն]

Կան առենն ես պիտի կենամ նասնի նոն ժիսակ.
Բանիրերինն, օ՛ն, ինձի :
Ես բոշուն եմ աշխանի մէջ ամենն նասառակ .
Զի՞ս բնէտ դուն» : - «Եղիցի» . -

Պատասխանեց նոյ եւ տուռ բանիրերինն անու :
«Մեկին», Զինու-Մարտի ին.
Մենի կ'ապասնն եղա այսեկ, յաւերօքն ուղեւու
Եղոյ մէջ այս սասպանին» :

Թրգմ. ԳԱՐԵՎԻԿ ԵՎԱՆԻԿԻՊՈՍ ՏՐԱՎԻՇՈՒՆԻ
Կ. Պոլիս Գարզիլիզ

Բաշնակը գուրա եղերգ պատահանին, մըայու
Սատափափալ մէջ լորին,
Անձեւարուր ողին մէջ՝ զոր թեւս ոչ ու բնաւ
Շնած ըլլար տակախին։

Ան բաղրացաւ, բաղրացաւ, բեռնաւուած պա-
Զոր անդապար կը կրիմէր . [զամով]
Կերց անցաւ ամ ուսում փայլակն ու ամպ, սիւզ զոր .
Միշ բոչերով դեռ ի վեր :

Եր նուքար բո՛ւմ երկինին, ուտեղ Ասուած կը բնակի,
Կամարին ջին ու յասաւ,
Խորո չկար ամ ժնչէ, զուրկ բանեն նուեսակի,
Այն մ' ամբան կապուասկ :

Եւ իր սիրը ուսկէ քէ խեղդուած մէջ մաւեռու,
Լոյսէն զիմա՞ ինկար վար,
Տուննեալ մամանակ պատափանի սպոտակու .
Զոր թեղ օս' կը յասաւ :

Պարձաւ տուրան ու զարկաւ պատահանին ... բացին
Նոյ, - «Թո՞ւն ես ... ինչ զեղեցիկ . [վոյր]
Ի՞նչ է հազար արդ կապոյ կրկնոցիկ, այնին կա-
- «Բայց ոչ, չոնին կրկնոցիկ» . [պոյս...]

Կրկնոցիկ մը մահնիկ, բոշութեամբ մ'այնին վառ-
2 կառու-Մարտին . - «Խշաբ՞օ...ո՞չ...» : [վուուն]
ԵԱՅ, - վրայ բուռ մեւայիր նոյ լուսասուն աշեռու,
Անն պատափան է Տիրոյ :

Զի չերօտին խեղեցի ես Անից՝ որ մեզի այ
Անոնց նսին մը նուան :
Ես նունցաւ զրկի ինձ վիտունեալ վրայ անա՞
Երկին կոտիլ մ' խոկական» :

Զընեղեղը դադրեցաւ. ծիսաւ ամեն բան կրկին,
Լուսակ, ցայլ, արդ լիան,
Ես ոչ ուսեր մարզոց զարձեալ սիրոյ եւ կրային,
Հպաւուրեան մօեցան . . .

Հինուր-Մարտին, սակայն, փոքր երկնազեղ բանիրեն
Կրկնոցն յանէ անմա՞ թիւ, [այն]
Պանեց, ուզէ զի զինան քէ համես սիր մը միայն
Կենայ Ասուածոյ մեր մօիլ :

ROSEMONDE GERARD

(*) Խոր կոչուած կապոյս կուրծքով, ծիրանեղոյն կուրծքով, բմբլակատար եւ երկարակտուց փորքիկ
սիրուն թոյսուն մը, որ չուրերուն մէջ սուզուելով ծուկեր կ'որսայ, « ծովեղերեայ արտոյտ » :

ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԻՈՆԻ ՎՐԱՅ ՀԱՅՈՑ Ս. ՍՏԵՓԱՆՈՍԻ ՎԱՆՔԸ

1. Ա. Անդրանիկ Եշտարաց գիտը.
Փոխադրութիւնը.
Եւ նորագիւտ տապանը.

Արգէսկի կարողանանք ի յայտ բերել
Միոնի Ս. Ստեփանոս վանքին ծագումը,
հարկ է ամփոփել Ս. Ստեփանոսի նշխառաց զիւտին, ատոր փախաղը թեան և նորագիւտ տապանին պատմութիւնները՝ նըշխառաց զիւտը աեզի ունեցաւ 415'ին, եւ բոլոր ձառընտիրներ կը պատմեն զայն հայրազամազայի (զիւդ գամազիւլի) Դուռկիւնոս քահանան, նոյն զիւզի Գարատաղեայ ազարակին մէջ, կը զանէ Ս. Ստեփանոսի նշխառները, Նիկողիմոսի, Գամազիւլի և անոր որդուն Արիբարի նըշխառաց հետ: Այս զիւտը Դուռկիւնոս քահանայ ոչ միայն երուսաղէմի Յովհաննէս հայրապետին կը զեկուցանէ, այլ նաև, նամակով կը հաղորդէ Արեւելքի եւ Արեւուտքի քրիստոնէից, որք ցնծութեամբ կ'ընդունին այս աւետիսը: Յովհաննէս պատրիարք որ, նոյն միջոցին, Եփոսպօլիս (Լիւզ) կը զանուել, Պեղազոսի դէմ յուղով մը զումարելու գործով, այս զիւտը ստուգելու համար, երկու եպիսկոպոսներով կ'երթայ Կափարգամազա, և հանգիստուրութեամբ նշխառաց մէծ մասը կը փոխաղը Արոն, վերնատան եկեղեցին, ուր Ս. Ստեփանոս սարկաւագ ձեռնազրուած էր, և այս առթիւ նորակերտ, կը կառուցանէ Արոնի Մայր եկեղեցին: Կափարգաման ազարակն էր Օրէնուսոյց Գամազիւլին: Արոշ վկայութիւն չունինք թէ ուր թաղեցին Ս. Ստեփանոսի մարմինը, միայն Գործք Առաքելոցը կը զրէ թէ անբարձին զՍտեփանոս արք երկիւզածք, և արարին կոծ մէծ ի վերայ նորա» (Ղ. 2): Քրիստոնէական աւանդութիւնը կու տայ մեզ այդ երկիւզածներուն անուններն, որք են Օրէնուսոյցն Գամազիւլ և անոր եղորորդին Նիկողիմոս, վերջինս Քրիստոսի թաղ-

ման ալ սպասաւորած է: այս տւանդուաթեան աբձազանզը կ'ըլլալ մէր Վկայաւուր հայրապետը, Գործք առաքելոցի իր եմբաջիր մէկութեան մէջ (էջ 153): Կափարգամազան իր ըքանակներով հին եւ նոր անտեսութեան սահմիրաներուն ուժատակեցաց կեղբանն էր: յարձարագոյն վայրն էր՝ որ Դամազիէլ ճշմարիտ իսրայէլացին մը զայցումներով առցուած Ս. Ստեփանոսի նշխառները ամփոփէր իր ազարակին մէջ, ուր յետոյ պիտի միանային իրեն ու չաւկին, ինչպէս նաև Նիկողիմոսի նշխառները: Այս գէպքէն 23 տարի յանոյ 438'ին, Թէոդոս Բ. կայսեր թագուհին, ուխտաւութեամբ կ'այցելէր Ս. Երևակը, առաջնորդութեամբ Աղեքսանզրիոյ կիւրեղ հայրապետին: Եւ զոկիս թագուհին փափաքցաւ Ս. Ստեփանոսի քարկուծման աւանդական տեղուայն վրայ քազաքէն զուրակառուցանել եկեղեցի մը և հան զետեղել տալ անոր նշխառները: Կիւրեղ Աղեքսանզրացին, ինչպէս կը վկայէ Ժամանակակից կիւրեղ Աղեքսանզրուեցին, տօնական հանդիսութեամբ նախազկային նշխառաց մէկ մասը Արոնին փոխազրեց թագուհիին շինել առած եկեղեցին, և զետեղելց ստորերկեայ մատրան մը մէջ: Այս եկեղեցին, 613'ին, պարսկական յարձակմանց ժամանակ կործանուեցաւ, խաչակիրք վերաբնեցին զայն իր աեզուցն վրայ: 1187'ին, երբ Սալահամին պաշարեց Երուսաղէմը, քաղաքին քրիստոնեաց բնակչութիւնը սազմական պատճառներով ստիպուեցաւ քանզիկ նոյն եկեղեցին, որպէսզի թէնամին զիւրութիւն չունենայ: նոյն կոզմէն քաղաքը մտնելու: Այդ փուրզումէն ի վեր, նոյն մեծածախս եկեղեցին աւերակաց կոյտ մէկը, և միայն կը յիշութիւր, իբր ուխտաւուզի: 1882'ին սկսեալ պեղումներ կատարուեցան հոն, և երեան ելան Եւղակիայի եկեղեցւոյն զեղակերտ մոզաքները և հիմքը, ինչպէս նաև զանազան վիճակոր գերեզմաններ: 8-10 տարիներու ընթացքին, Տօմինիկեանք հին եկեղեցւոյն հիման վրայ կառուցին նոր մը, և օժտեցին զայն Ս. Գրոց զպրոցով մը և ընդարձակ մատենագարանով:

Հին օրերէ սկսեալ հնախոյզք կ'ուզէին զիտնալ թէ ո՞ւր կը զանուի Կափարգամազան վաղեմի զիւզը: որ, բայց Դուռկիւ-

նոսի նումակին, Երուսաղեմին 20 մղոն հետո էր: 1600'ին, գիտնականն Քուարէսմիոս Ա. Երկրի ֆրանչիսկեանց մեծառորը, ի զուր կը վնասուէր Ա. Ստեփանոսի տապանին հետքը, ծանօթ վայրին մէջ, Կափարդամազան ունէ անունի մը հետ չէր կրնար նոյնացնել. մինչև որ հոչակառոր տեղադիրն Գոնսէր և ոչ նուռզ անուանի տեղակալ մը, ապա Լորտ Քիչնէր, իրհնց Պաղեստինի քարտիսազրութեան մէջ, Կափարդամազան նոյնացուցին այժմու Պէլթ-ձէմալ զիւղին, ետքայի և Երուսաղեմի ճանապարհին վրայ, զէպի հարաւ, նոյնը պնդեցին պաղեստինագէտք Լիէվին, Հ. Բառնուրոս Մէլյոմէրման և այլք: 1891'ին սկսվուցի ուխտաւոր մը, նոյն զիւղին մէջ հոգ մը կը զնէ բարեգործութեան նպատակաւ և կը նուրիբէ Սալէզիանց, որ նոյն հողին վրայ կը կառուցանեն Երկրագործական վարժարան և տիպար ազգարակ մը: Ա. Ստեփանոսի նշխարաց տուաջին զիւտէն 1501 տարի յետոյ է որ Պէլթ-ձէմալի Երկրագործական վարժարանի տեսուչը պեղումներ կատարել կուտայ այն տան բակին մէջ, ուր քանից երեան եւ լած էին մողայիքի կտորներ, պատի և սիւներու բեկորներ, պեղումները շարունակելով 1913'ին, արդարիւ գտնուցան Բիւզանդական ոճով շինուած մատուռ մը, զեղակերտ մողայիքով զարդարուած, և անսովոր Երկու պարագ զերեգմաններ: Այս նորագիւտ տապանը կը կարծուի թէ նախատրկաւագին այն տապանն է, որի է 415'ին, անոր նշխարները փոխազըռուցան Սիոնի Եկեղեցին: Գերմանիա արպազրուած փոքրիկ տեսրակ մը, «Le tombeau de St. Etienne protomartyr, établi խորագրով, այս կարեօր զիւտի մասին կուտայ պատմական լիտակատար տեղեկութիւններ»:

2. ՕՏԱՐ ՈՒՂԵԳՐԱԾ ՎԼԱՅՄԻՐԻՆ- ՆԵՐ ՍԻՈՆԻ Ա. ՍՏԵՓԱՆՈՍ Ե- ԼԻՎԵՑԼՈՅ ԵԼՎԱՏԱՄԱՐ.

Քանի որ Ա. Ստեփանոսի նշխարաց մէկ մասը կը մնար Սիոնի Եկեղեցւոյն մէջ, կանոնական պարագայ մ'էր որ անոր վրայ քրիստոնեայք կառուցանեն վկայարան մը, մասանց փոխազրութենէն վեր-

ջը. բայց այս մատուռը, ինչպէս նաև Ա. Քաղաքի բոլոր եկեղեցիները և զանքերը, 614'ին, հրդեհի և կործանման ենթարկուեցան Պարսից արշաւանքներէն, որ երկրակալութենէն աւելի, վրէժինդրական պութեած մըն էր, Մօրիկի դէմեռարով Բ. ի զինուորներու կողմէն, 300'է աւելի տաճարներ քանզուեցան և հազարաւոր մեռական երաներ և վիրաւորներ դիմազաստ ինկան Երուսաղէմի փողոցներուն մէջ: Զաքարիա պատրիարք զերի տարուած էր Տիգրոս Քրիստոնի Ա. Խաչին հետ: Նորագիւտ արաբերէն լիշտակարան մը մանրամասն կը հաղորդէ թիւերն այն մեռելոց, որ անթաղ կը մնային քաղաքին փողոցներուն մէջ: Թոգիմա անուն քրիստոնեայ մը, իր կնոջ հետ, կը փութայ թագել մեռելները: Նոյն իսկ չէին խնայուած Սիոնի հին Եկեղեցիները, առնոց հետ նաև Վերնատան Եկեղեցին եւ Ա. Ստեփանոսի մատուռը, որ յարակից էր նոյն Եկեղեցւոյն: Զաքարիայի յաջորդ Մոտեստոս ջանաց քիչ ժամանակի մէջ վերականգնել կործանած և այրեացաւեր զիսաւոր Եկեղեցիներն, մասաւանդ Սիոնի թաղը, ուր վերաշնեց Ա. Ստեփանոսի եկեղեցին: Ա. Ստեփանոսի մասին հետեւեալ տեղեկութիւնները կը քաղենք քրիստոնեայ հնախօս Լքքէրքի յօդուածէն (տե՛ս Dictionnaire d'Archéologie chrétienne et de Liturgie: 655-668) Մոտեստոսի վերաշնուութենէն յետոյ, 670'ին, առաջին անգամ զազդացի Արքունիք եպիսկոպոսն է որ կը նշանակէ Սիոնի Ա. Ստեփանոսը իր «Աւղեգորութեան» մէջ, և կ'ընծացէ մեզ զեղեցիկ նկարագրութիւն մը և թանկագին յատակագիծ մը, որուն համաձայն, Ա. Ստեփանոսը կը լիշուի իրը կցորդ Եկեղեցի: Գասնզի այդ թուականին տակաւին չէր անջատուած Վերնատան Եկեղեցիէն: Անդիացի Բէդ պատկառելին (720) և Վիլիպալտ (723-726) տեղեկութիւններ ունին Նախավկային նոյն մատրան վերաբերմամբ: Բայց կը թուի թէ 808'ին, ալլև Ա. Ստեփանոս անջատուած էր Սիոնի Մայր Եկեղեցիէն, և մասանց փոխազրութեամբ վերաշինուած էր Յովոսաւատի վանօրէից շարքին: Յիշտակարան մը, Commemoratorium de casis Deiխորագրով, որ տեսակ մը ցուցակ է վա-

նորելից և կը պարունակէ մէն մի վանքի վանականաց նոյն ժամանակի (808) վիճակագրութիւնը, հետեւ կերպով կը դաստիորէ Յովոսափատի ստորոտէն համբելով՝ մինչև Սիոն գտնուած վանքերը,

Ա. Ղեւոնդէս	1	քահանայ.
Ա. Յակոբ	1	»
Ա. Քառասունի	3	»
Ա. Քրիստափոր	1	»
Ա. Ակիլինէ	1	»
Ա. Կիրակոս	1	»
Ա. Ստեփանոս	3	» և 15 բորոտ.
Ա. Գոմեթիոս	1	»

Այս մեծ ու պատիկ վանքերը անտարակոյս, ամէնքն ալ, Սիոնէն դէպի Յովոսափատ նայող լուսերին վրայ հոս և հօն ցրուած էին. և որովհետեւ ուղեգիրը Յովոսափատի ձորէն սկսած է իր զասաւորումը, այնպէս ցոյց կուտայ թէ ամէնքն ալ կը գտնուին Յովոսափատ, մինչ իրականին մէջ, անսանցմէ ումանք, ինչպէս նաև Ս. Ստեփանոս շինուած էին Սիոնի մէջ, և արդէն 15 բորոտներու յիշատակութիւնն ալ ցոյց կուտայ թէ Ս. Ստեփանոսի վանքը կառուցուած էր Դաւթի դրան մօտ, ուր կար նաև քաղաքին ուրկանոցը, որ 1875'ին միայն տեղափոխուած է քաղաքէն ուրս: Այս ապացոյցներու հանդէպ յայտնի սխալ մըն է Հ. Լակրանմի ա՛յն Ենթագրութիւնը որով կը ջանայ վերոգրեալ յիշատակարանին վկայութիւնը պատշաճ եղանակութիւնը պատշաճ էր Եպուազիմի պարսպէն դուրս, եւ դոկիայի շինած Ս. Ստեփանոս եկեղեցւոյն (ՏԵ՛ս Saint Etienne et son sanctuaire à Jérusalem, էջ 83): 850'ին ալ, զաղղիացի Բենարդոս վանականն կը տեղեկացնէ թէ Սիոնի մէջ կար Ս. Ստեփանոս անուամբ եկեղեցի մը, որ կը գտնուէր Վերնատան եկեղեցւոյն արևելեան կողմը, իր խօսքերն են հետեւեալները. «Ս. Ստեփանոս Սիոնի Մայր եկեղեցւոյն ձախ կողմը կը գտնուի. ա՛յն լեռան վրայ, որուն ստորոտն է Ակեղտամայն, Գեղօղ արեան, ուր կայ օտարականաց զերկոմանը». 1145'ին, 1360'ին, երկու անտառներ ուղեւորներ ես, մէկը Սլաւ, կը յիշատակեն Սիոնի Ս. Ստեփանոս եկեղեցին: Այս օտար յիշատակարաններն որքան որ

ունենան իրենց անորոշ կողմերը. սակայն և այնպէս անոնք հիմնապէս միաձայն են և կը հաստատեն Սիոնի Ս. Ստեփանոս վանքը:

3. Ազգային յիշատակարաններ Սիոնի Ս. Ստեփանոսի վանքի մասին.

Նոյն վանքի ծագման պարագան դըժուար է հաստատել ազգային յիշատակարաններով, բայց կատարեալ իրականութիւն մէ թէ Սիոնի Ս. Ստեփանոսի վանքը, հին գարերէ սկսեալ, հայկական սեփականութիւն մը եղած է: Նոյն վանքի ընդարձակ աւերակը, որ զոյտ թիւն ունի այսօր և կը գտնուի մեր Ս. Հրեշտակապետ վանքին դիմաց, ճանապարհով մը զատուած, և Դաւթի դրան մօտիկ, Հայոց անհերքելի սեփականութիւնը, և թէ ԺԴ. գարու ձեռաշիր ձաշոցի մը յիշատակարանը, զոր ըստորն պիտի պարզենք, բացայացտ կ'ապացուցանեն նոյն վանքին ազգային սրբագալը մը Էլլալը: Մ'րքան որ Ս. Ստեփանոս վանքին հայկական հաստատութիւն մը ըլլալուն ծագումը մութ է, բայց մէնք պիտի ջանանք, ստուգութեան մօտ հաւանականութիւնը մը, մէջ բերել մեր ապացոյցները և յետոյ աւելցնել ա՛յն բացորոշ յիշատակարանը, զոր ունինք: Ինչպէս որ վիրեւ յառաջ բերուած օտար ուղեղիբներու վկայութիւններէն յայտնի եղաւ, Ս. Ստեփանոսի մատուար Մայր Սիոնի Վերնատան եկեղեցին անջատուած էր Ը. քրդ գարու վերջները, և ստուգութեան մօտ հաւանականութիւն մէ որ Հայոց Ս. Ստեփանոսի վանքը, Սիոնի մէջ, վերահաստատուած էր Ե. քրդ գարու վերջները, կամ Ը. քրին սկիզբը: Ինչպէս ծանօթ է, Հայոց Անաստաս վարդապետը, Ը. քրդ գարուն, կազմած էր Եպուազիմի Ազգ. վանօրէից չուցակը, որուն մէջ յիշաւած վանքերը կ'անուանակուսաին ո՛չ թէ վանքերուն բուն իսկ անուններով, այլ նոյն վանքերը յիշող նախարարութեանց կամ Հայ արքունիքի անուններով: Նոյն ցուցակին մէջ կը կարգանք հետեւալը,

«Անատունաց վաճին Ս. Սիոնի կողմէն է».
«Այլ վաճին Անատունաց, որ հաւատաւորից բնակիմն ի կողմէն Սիոնի»:

Ամատունի նախարարութիւնն է որ Սի-

մեր մէջ կը չինէ կամ չինէ կուտայ Երկու գանձ, որոց երկրորդն հաւատաւոր կանանց բնակութեան յատկացուած է: Մասնաք ըլլալով որ հին ժամանակներէ սկզբաւալ, հաւատաւոր հայ կանայք կը բնակէին Միոնի մեր Ա. Հրեշտակապետ վանքին մէջ, որ բնաւ տարակոյս չի վերցներ, և միւս կողմէն, նոյն վանքին շատ մօտ, հանդիպակաց կողմք, կը գտնուէր Ա. Ստեփանոսի վանքը, ինչպէս կը յիշուի ստորեւ մէջ բերուիթք յիշատակարանին մէջ, և արդէն նոյն դիրքը ունի Ա. Ստեփանոսի վանքի այժմու աւելակը. կ'եղարակացնենք թէ Ամառունեաց անուամբ յիշուած երկու վանքերէն մին Ա. Հրեշտակապետն է, իսկ միւսն Ա. Ստեփանոս: Վերջնոյս վերաշխնութեան, իբր թուական կարելի է դնել ի—ը գար, վասն զի ճիշդ այս միջոցին էր որ Ա. Երկրին պարսկական գրաւումէն յետոյ, Երուսաղէմի պատրիարքութեան և Հայոց կաթողիկոսութեան յարաբերութիւնները բարեւորուած էին. այս պարագան կը հաստատէն Պարսկաստան զերի տարուած Զաքարիա պատրիարքին՝ Պարսից ժողովին մէջ ի նպաստ Հայ Եկեղեցոյ բրած յայտարարութիւններուն, և անոր յաջորդին՝ Մոտեսառոսի՝ առ Կոմիտաս կաթողիկոսն ուղղած թուղթը և վերջինին պատասխանը (Տե՛ս Սեբէոս Էջ 131-139): Մոտեսառո իր նամակին մէջ կը յիշէ ա՞յն առատուձեան օժանդակութիւնը, որը Հայ ուխտաւորներ չեին խնայեր Երուսաղէմի Ա. Տեղեաց վերաշխնութեան համար, և դարձեալ կը խնդրէ կաթողիկոսէն. «Մի՛ պակասիլ ամէնեւեին ի յիշել և նայիլ ի մեզ և յաղքատո Երուսաղէմի, և որ ինչ պիտոյ է լնուլ»: Այս բարոսք յարաբերութեանց մէջ, Պարսիկ աէրութեան սահմանին մէջ զանուող նախարարութիւնները և մասնաւորապէս նոյն պիտութեան համակիր Ամառունիք պատեհութիւններ կրնային ստեղծել բարեպաշտական յիշատակներով յաւերժանալու համար, Ա. Երկրին մէջ. այս առևիքներուն վրայ, կը մանք հաստատել թէ Միոնի վրայ Հայոց Ա. Հրեշտակապետ և Ա. Ստեփանոս վանքերը շինած են Ամառունիք, ի—ը գար. վասն զի, արդէն Ըրդ գարու վերջերը. Ամառունեաց աստղը մարելու վրայ էր, և անոնք արարական արշաւանքներու հետե-

ւանքով, Շատուհ Ամառունի և անոր որդւոյն Համամի առաջնորդութեամբ, 12,000 մարդերով, ստիպուեցան հեռանալ իրենց բնագաւառ Արտազէն և ապաստանիլ Յունաստան, ձորսիլ անզիի կողմը, ինչպէս կը հազորդէ մեզ Դեւոնդ պատմազիր (Էջ 168). հետեւաբար, Ամառունիներուն Ա. Տեղեաց եկեղեցաչն զործը կրնայ կատարուած ըլլալ միայն մինչեւ Ըրդ գարու ըստ կիզրը: Ա. Աթոռոյ Մատենադարանին (Թ. 1130) ձեռազրին մէջ զանուած Մարկոս գրչին ուխտատեղեաց ցուցակի մը ընդօրինակութեան մէջ եւս կը յիշատակուի Ա. Ստեփանոսի վանքը. այսրեւերս հարաւոյ Երուսաղէմին խօսքերով: Բայց նոյն վանքին հայկական սեփականութեամն կարիսուուն և անհերքելի ապացոյցը կուտայ այն յիշատակարանը՝ որ կը գտնուի մեր Մատենադարանին (Թ. 1863) ձեռազրի Ճաշոցին մէջ: Նոյն ձեռազրիր ընդօրինակողն է Ներսէս Արեգա Կրակցի, որոյ մասին կարեւոր տեղեկութիւններ տրուած է («Սիոն» Թ. 2, Էջ 52-53, 1927). Ինքը հզած է առաջին ստացողը և Երկրորդը՝ Երուսաղէմի Արքահամ Սպիհակոպոսը, որուն համար, այլ զրով յիշուած է հետեւեալը. «...ևս առաւել Տէր Արքահամ Երուսաղէմա Եպս. ին որ զիիրքն ստացայ յիշատակինձ և ծնօզաց իմոց և ամենայն արեան մերժաւորաց, և մեծ Խախուն որ զզրմ. Երեա»: Ճեռագիրը ընդօրինակուած է Հայոց Ա. Ստեփանոս վանքին մէջ, Երուսաղէմի Յովհաննէս ծօսլին պատրիարքի օրով, 229 (=1334) թռւականին, ինչպէս կը հաստատ յիշատակարանին հետեւեալ հասուածը. «... — Գրեցաւ ձեռամբ անարժամի Ար Ներսէս Կրակցի լոյժի. Առևնակուող պատուիրամի. Եւ յանցաւոր Տեսան աւրինի Առև յանանայի Եւ մեղաւոր յամենայմի Ի Հայկական բունականի 224 (=1334) համարի: Ի վան Ստեփանի, Մերձ առ դրուն Հրեշտակապետացն Միտաւ և ի Տեղիսա Տեղունի յիշի և Պարրիւկի յերւասակէ սուրբ բաղաժի: «... Եւ յառաջնորդուրեան Եղիմ. skr Յոնանիսի Որ աւելի անուն ձաւշին կոյի»: «... Ուրիմ, ըստ այս յիշատակարանի, Սիոնի

վրայ Հայոց Ա. Ստեփանոս վանքը կանգուն էր մինչև 1334 թուականն, և վերագոյն յիշուած անանուն ուրա ուղեղիրի համաձայն, նոյն վանքը անվեսամ մնացած էր 1370 թուականին, ժերդ. գարուն։ Ա. Աթոռոս ընդօրինակուած Տաղարանի մը յիշատակարանին մէջ, ի շարո ազգային ուխտատեղեաց, ընդօրինակող Ներսէս երեց չի յիշատակեր Ա. Ստեփանոսի վանքը (Նօսար Հայոց 18-19), հետեւաբար անքանուած կ'ըլլոյ 1360-1447 թուականը, մեզ անյայտ պատճառներով։ 1483'ին միայն Անկիւրիոյ նիկողայոս եպիսկոպոսը՝ իր կազմած Ա. Տեղեաց ցուցակին մէջ, կը յիշէ Սիոնի կողմը, իբր ուխտատեղի «Ա. Ստեփանոսի գերեզմանը», և յիշեալը զանց չ'ըներ յիշատակել նաեւ Ա. Քաղաքի պարիսպէն զուրս Նախավկային միւս ուխտատեղին հետեւեալ բառերով։ «Եւ յերուսաղիմայ եզերն՝ Գամաղեկի և Ա. Ստեփանոսի Գերեզմանն»։

Օտար և ազգային այս յիշատակարանաց ամփոփումը անհերքելի կը դարձնէ Սիոնի վրայ Հայոց Ա. Ստեփանոսի վանքին զուրութիւնը, և որ իբր քրիստոնէական բարեպաշտութեան մը յիշատակարանը եղած է գարերով։ Այս պահուս, որ այս տողերը կը գրեմ, աչքերս Նախավկային աւերակին կողմը կը նային և միտքս կը հասկնայ անոր անխօս լեզուն։ և կը բատիպուիմ աչքերս յառել երկինք զուշելով։ ո՞վ Տէր, պարգեւէ՛ մեզի նոր Ամառունիներ, որ վերաշինեն այս աւերեալ վանքը քարկոծեալ Նախատակին, որուն զարերով բախտակից եղած է հաւածական Հայ ժողովուրդը։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒԻՆԻ

ԿԱՐԴԱՑԵՇ

Եւ առաջին առքիւ դրեցելք ձեր
ՍԻՈՆԻ բաժնեզինը, երէ չէ դրելած։

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ ԵՒ ՍԻՈՆ

Սիոնի վերաբն հատարակութեան վաղուց շեմ փափառներէն մէկը եղած է Խիմեան, իրեւ մօտեն ծանօթ Երանուղէն Հայ Պատրիարքութեան պայմաններուն։

Հետեւան նախակը ուղղակի իր ցրէն եւ ուղղուած Մամբէ եպս. Մատկուսանի, գրուած է 1898-ին եր Խիմեան այցելեց Պատր և Սիոնի վերաբն ապահովէց, ոս Մերու եպս. Նախանանի տեղեկութեան, ծանօթ դրանեւ Մովլիսանի օս մարդարին։

Նախակը շատ շահեկան է, որպիտեւ Խիմեան մօտեն իր նախնակ Յարութիւն պատրիարք և Տաօքն Ժայռութիւն իր կազմութիւն ամպամին բերամի կը դն բարացանակ արտայարութիւն մը կառծինեւրու։ Եւ վերջապէ նշշուն խոստուով մը, տարեկան 500 տորի, կ'եւսափառ։ Սիոնի հատարակութիւնը։

Այս նախակին մէշ յանուն բանահնէ ինչուած անձնելի կիմիկին Ս. Կարաղիկոս ողջ է միայն։

Մ. Խ.

Քաջարան Առենախոռ

Տ. Մամրէ Մրգագան.

Զքեզ կը կացուցանեմ փոխանորդ Հայոց Հայրիկին. մոււտ ի գիւտան Խորհրդարանի Սրբոյ Երուսաղէմի. խօսք Տէր Մամրէ Սրբազնին է՝ հրամանաւ Հայոց Հայրապետին. Եւ զու զոչեալ զօրութեամիր և մի՛ խնայեր, բարձրացո՛ իբրև փողոյ բգրարան քո։ Ահա քո բնաբանն։

«Վասն Սիօնի ոչ լսեցից և վասն երուսաղէմի ոչ ներեցից»։

Այնուհետեւ զու շարէ փաստաբանէ, վասն Սիօնի կրկնակի հրամարակութեան, եթէ մեռեալ և թաղեալ Սիօն հրաման տուր որ զէմն ի բաց առնուն, և զու յայնժամ զոչեալ բարձրաբարբառ, արի՛ եկ արտաքս ո՞վ Սիօն, հերիք եղեւ քեզ ննջել ի տապանիդ անխօս անբարբառ։

Դու լոէ, բա՛ւ է այդշապի. խօսք Տէր Յարութիւն Սրբազնին է.

Ե՛, Տէր Մամրէ Սրբազնն, ո՞ ետ քեզ զայդ համարձակութիւն, որ այդպէս խիզախ ճոռոմարաննես. հազիւ այդ փորձանք Սիօն թաղած եմք, զու զայն կրկին ի զուրս հանես. զու չե՞ս ճանաչեր ժամանակ և փորձանք իւր։ Թող այդ «ի կալո՞յ թէ ի հնձանէ»։ Ե՛ Հայր Ղեղնզ հաշիւ ցոյց տուր. մեր Միաբանութիւն, միայն առանց հաշ-

ուի ուտել գիտէ. ահազին պարտք ուզափ չափ հեծեր է զդիս վերայ ևս տակ կը ճրմաւիմ, Սիօնի այդ բռն էլ կը յաւելուք վերայ: Եղ անհաշիւ մարդ, Հայրիկ է ի՞նչ է, նատեր յԱյրաբատ, խօսում է երուսաղէմ: Նա ի՞նչ իշխանութիւն ունի փոխանորդ կարգելու, հրաման արձակելու, եւ մինչեւ անզամ մեր հազար բուրին իրեն զրաւ պահելու: Հայոց Հայրապետ ծուեր (զժացեր) է. նա զուցէ կարծում է երուսաղէմի մէջն ևս իշխել. Նա զես երէկ աքսոր էր այս տեղ եւ ես փակեր էի զինքն Մակարայ խուցի մէջ. որչափ հեզ էր իւր անձկութեան մէջ, այժմ զիտես թէ առիւծ է գարձեր զառագիդէն զուրս ելած: Դա զուցէ ձայն տայ Արաբատեան Ասքանողեան գնդին եւ պատերազմ հրատարակէ. հէ, միթէ ևս կը լուեմ, ես էլ ձայն կու տամ բավանդակ մեր աշխարհի ֆէլլահեան գնդերուն և արշաւանք կը բանամ Սիօնի լեռնէն մինչեւ ի Մասիս: Էտ ուշամոռաց մարդ միթէ մոռոցե՞ր է մեր ներսի զուրսի կուրը, զոր մղեցինք Պոլսեցւոց դէմ եւ յաղթանակ տարինք:

Խօսք Սահակ եպիսկոպոսին է.

Սրբազն Տէր մի այդչափ նեղանաք, ես էնպէս համոզուած եմ, որ Հայրիկ տիրապետելու հոգի չունի. Նա իջմիածնայ Միաբանութեան չէ կարող տիրապետել, ուր մնաց երուսաղէմին. Նորա միտքն այն է որ մեր Միաբանութիւն որչափ կարելի է ազգի լուսաւորութեան եւ կրթութեան համար ևս ծառայէ: Սիօնի հրատարակութեան համար ոչինչ գծուարութիւն չիկայ, քանի ոը մեր Մատենադարան շատ նիւթ կ'ընձեռէ մեզ. չեն պակաս նաև մեր Միաբանական զասուն մէջ բաւական զբողութեր, մանաւանդ երբ նիւթականի մասին ինքն Հայրիկ կ'ապահովէ:

Խօսք Տէր ներսէս եպիսկոպոսին է.

Սրբազն Պատրիարք Հայր, ես ձեր կարձիքին համաձայն եմ, մեր Սահակ եպիսկոպոս եղրայր, մեծ մեծ ջարդել զիտէ միայն, պատրաստել չզիտէ: Ինձ էնպէս կը թուի որ նա իւր յանցանք ծածկել կ'ուղէ. զա չէ՞ որ զնաց իջմիածնին քուէ արւաւ այդ անփորձ մարզուն, որ այժմ մեր զիւուն փորձանք եղած է: Զեզ ամէնուդ յայտնի է, ճանչնանք ժամանակ. ուխտաւորներ պակսած են, ահ, ուտող չի զի-

տեր, բրգող զիտէ. զուք չզիտէք ես ի՞նչ տանջանք կը քաշեմ, երկինք, գետին, Ա. Գիրք, Սուրբ Տեղեր, արքայութիւն, զժովսք իրար խառնելով, մի ուխտաւորի համար հազար բառ կ'արտասանեմ, հազիւ այդ ուխտաւոր խեղճ կիներուն քուրձերուն մէջ հանգուրցած դրամի կապցներ կը քաշեմ, դարապաս տուրք կը հանեմ: Ա՛չ, ո՛չ, ևս համաձայն չեմ Սիօնի պապարգիւն հրատարակութեան: Ապա թէ ոչ ես հրաժարելով հրաժարում եմ զարպաշութեան էտ ծանրատազտուկ պաշտօնէն, որ հոգիս բերանս է բերեր. աշխատութիւնոց համար է, բայց կը բամբառուիմ իրեն անզութ խստապահանջ մարդ:

Խօսք Անդրէս վարդապետին է:

Ես չոգեշող զալով ձեռներդ ուսներդ կը համուրեմ Սրբազն Հայր մեր. զիս պազատէ իմ մտերիմ բարեկամաց ձեռքէն, անուններ չեմ ի տար, զուք լաւ զիտէք. զոքա պարապմունք չունին, զործ չւնին, անկեան անպահ կը թափին վրաս. զոքա իմ ընտանի անզէն քաղցր աւազակներ են. ամէն օր արշաւանք և կողոպտումն կրում եմ, եթէ այսօր լեցնեմ սենեակս, վազը կը պարպուի. չէ՞ որ այդ ամէն պարապութեան հետևանք են: Աստուծոյ սիրոյն լինի Սրբազն Տէր, թոյլ տուր որ Սիօն հրատարակուի թերես ասոնք զրականութեամբ պարապին և ես պատուիմ: Ապա թէ ոչ այժմէն խօսիմ քեզ, Տէր Հոգեոր, իմ կարծուած հարստութիւնս բոլոր կ'ուտեն այդ ընտանի բարեկամներն և ոչինչ ժառանգութիւն չի մնար վանուց, թոյլ զիտնայ բոլոր Միաբանութիւն թէ այս այսպէս է. և զուք զիտէք որ շատ անկեզծ մարդ եմ. սիրոս և ինուս նոյն է:

Խօսք Հայոց Հայրիկին է.

Առ Տէր Մամբրէ Սրբազն, ա՛ռ այս հնագ հարիւր բուրլին, տար այժմ Տէր Յառութիւն Սրբազնին, յայտարարէ բարձրածայն, որ մի բարեպաշտ անձն նուիրած Սիօնի հրատարակութեան համար և խօստանում է տարուէ տարի վճարել նոյն գումար:

Վերջարան Յառութիւն Սրբազնին է:

Ապրիւ Տէր Մամբրէ Սրբազն. տեսամբ մի զործնական բան. ամէն զործ պէտք է այսպէս վճարել, ողին մէջ երեւակայութեամբ աշտարակ չի շինուիր. կ'ե-

րեի որ այդ երեակայող Հայրիկ, վերջին-
գերջոյ համոզուած է, որ լոկ խօսքով փի-
լու չի եփուիր:

Գոչեցէք ուրեմն, կեցցէ՛ Հայոց Հայրիկ,
բարեկամ Երուսաղէմի, ազօթենք նորա կե-
նաց համար որ մեայ այնպէս մինչև ցմահ,
և այս իւր սուրբ ուժան է. վկայ՝ Աւետին
երկի Հրամիւալին է:

Է՛, լսցէք եղբարք, այս շնորհ միայն
Խրիստանին չէ. կեցցէ՛ և աւելի ևս կեցցէ՛
Տէր Յարութիւն Սրբազն, որ քաշելով
քաշկոտելով բան բերաւ մինչև այստեղ.
կեցցէ՛ ուրեմն նաև գործնական յառաջդի-
մութիւն և նախահաջու տնտեսութիւն:

Օ՞ն կանչեցէք զաւազ, թո՞ղ կառք պա-
տրաստէ, հիմա կ'երթամ գտաչալիս արտօ-
նութիւն կ'առնեմ, և Արօն առօք փառօք
կը հրատարակուի:

Ատեան փակուած է հայտէ Հայր Ան-
դրէասին սենեակ, խմենք ուրախ լինինք
և օրհնենք Հայրիկի կեանքը:

Հրահանգ, առանձին կարգա այս մասն.

Չեզ կը թողում Հայր Մամրէ, որ Սա-
հակ եպիսկոպոսին և Հայր Դեռնդին հետ
խորհրդակցելով այս նամակի ընթերցումն
փոքր ինչ հանդիսապէս լինի, հրաւիրելով
Միաբանական դասէն մի քանի կարեռը
եղրայրներ: Եւ զուք պէտք է յայտարա-
րէք կանխաւ թէ Հայրիկն մի կարեռը
թուղթ կայ, պիտի կարգամ, ևայն: Բայց
չի մոռնաք, Հայր Դեռնդին կինդ հարիւր
ըուրին կանխապէս առնելով ձեր քով պա-
տրաստ լինի, որ այն վերջի կէտին զր-
նէք Պատրիարքին ձեռք. այդ է միայն որ
հատատում էնորա գործնական հաւատքը:

Վայ Հայրիկի բախտին, որ թափեց աշ-
քի լոյս և զրեց այս նամակը իւր այնչափ
զրադմանց մէջ:


Եթէ տակակին չյաջողի բան, եւ դու
գիտե՞ս, զքեզ և երեքին բարեկամներդ (*)
պատասխանատու կը ճանաչեմ:

(*) Սահակ Եպո, Խազախան, Դեւան Վ. Եղ. Միւզոյան:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱՐՔ ՄԱՇԹՈՑԻ

ՈՒՂԴԱԱ, ԵՒ ԼՈՒՍԱԲԱՆԱԱ,



Ներածութիւն

— «Աքանչելին» Կորիւն հին հայ մա-
տենագրութեան երկնքին զրայ ամէնէն
մէծափայլ՝ պայծառագոյն լուսաւորներէն
մէկն է, և նոյն խոկ՝ կրնայ ըսուիլ ինչ ինչ
նկատութերով՝ ամէնէն հշանաւորք: Մի-
անգամայն ամէնէն խորհրդաւորք՝ բացա-
ռութեամբ միշտ եղորհնացիի:

Իր ճննդեան ազգութիւնը, իր կեան-
քը, իր աստիճանը, իր զրական արգասիքը
իր ամբողջութեան մէջ, իր մահը և մահ-
ուան թուականը առեղծուածներու շարք
մը կը ներկայացնեն, և լի են տարօրինակ
հակառակութիւններով:

Այն մի քանի հակիրճ տեղեկութիւն-
ները, զրու ունինք իր զրայ, ամբողջը իր
զրչէն են, բացի Փարոպեցիին յիշած մէկ
փոքր մանրագէպէն թէ ինչպէս Կորիւն և
Արծան իրենց ուսուցչին Մաշթոցի հետ
միասին՝ իրենց աշակերտակից Դեռնդիի
զրայ, ասոր քուն տանենք, վրան սաստիկ
լոյսի մը ճառագայթելը տեսան ցերեկ ա-
տեն, նախազգարար նշան թէ նահատակ-
ուելով պիտի հանդիպէր իրեն զախճանք:

Վրացի ծնած ըլլալը ինքն կը յայտա-
րաբէ, և սակայն «բարբարոսական կող-
մանք» կը կոչէ Վրաստանը: Մաշթոցի ա-
շակերտներւն կրսերագոյնը կը զաւանի
ինքզինքը (անշուշտ կրսերագոյն լոկ տա-
րիքով փոքր չի նշանակեր անպատճառ,
այլ աստիճանով, կարողութեամբ, տաղան-
դով փոքր ալ կ'իմացուի, համեստառթեամբ
բռուած, ինչպէս «և ոռ տրուազ», «ևս նը-
ւոստոս», «ևս անտրժանա» ևայն, խոնարհա-
միտ ասացուածները), և սակայն այս կրսե-
րացոյնին կը տրուի հրաման հայրապետէն՝
միւս աշակերտակիցներուն համախսնու-
թեամբ և քաջալերութեամբ՝ զրելու իրենց
հոյակապ ուսուցչին կեանքը, թէ Յովսէփ
ինքը՝ «գլխաւոր աշակերտ» Մաշթոցի յա-



ջորդը (յունագէտ և ասորագէտ առաջին թարգմանիչ) հրաժարելով այդ գործէն, և թէ անցնելով միւս աշակերտներուն վրայէն—և ինչպիսի՛ աշակերտներ. Դւենո՞ իմաստուն, պիրճախօս, յորդարուխ՝ Փարպեցի վկայութեամբ, Յովհան՝ որ գրոց զիւտէն անմիջապէս ետքը՝ Յովիսիփի հետ զործակցեցաւ Մաշթոցի թարգմանեցու Սուրբ Գիրքը (Կորիւն, էջ 19), Եղնիկ՝ տրամաբանորէն և գիտնապէտ գրող, սեղմ և անսեղեթ յունական ճշգրտութեամբ, բիւրեղի պէտ զիւտ ոճով, Մաշթոցի միւս օգնականները «բանիբուն և մտացի» յունագէտ Տիրայր և Մուշէ (Փարպեցի) Արձան և Թոթիկ՝ այս ալ «զլիսաւոր աշակերտ» կոչուած (Կոր. էջ 44), և գերազասուեցաւ Կորիւն այս ամէնէն:

Իր անունը կրող երկասիրութիւնը՝ միայն յայտնի է, «Վարք Մաշթոցի» փոքր մատենիկը՝ քանի մը էջերէ միայն բաղկացած, մինչ առանց իր անունին յիշատակութեան շատ կարենոր գրուածներ իր գրչին ելած ըլլալուն զօրեղ ապացոյցներ կան՝ զաղափարներու արտայայտութեան, բառակազմութեան, ոճի համանմանութենէ զատելով, որոնց վրայ պէտք է ուելցընել սա գերակշիռ նկատողութիւնն ալ թէ Կորիւն հարկ է որ աստուածաբանական, հսկոտրական մատենագրական ամենաբարձր արժանիքի փայլուն ապացոյցներ տուած ըլլար՝ որպէսզի իր մեծանուն ուսուցչին կենսագրութիւնը զրելու պատիւը իրեն վիճակի, և Կորիւն՝ իր այս գործին մէջ կարծես ամէն ջանք կը թափէ արդարացնելու համար իր վրայ գրուած այս համարումը:

Կորիւնի «Վարք Մաշթոցի»ն տպագրողները կարծիք կը յայտնեն թէ «եւ այլ չարագրած իցեն քաջի մատենագրիս զորհնութիւն ժամանակաց ՚ի միզապատ ամպս մթութեան ծածկեալ պահէ»։ սակայն առաջին անգամ Նորայր եղաւ բացայայտ մատնանշող թէ անժիստակիօրէն Կորիւնի գրչին արգասիքն է Ազաթանգեղոս, Բիւզանդ, Եւթաղ, Մակարայեցւոց գիրքը, և ուրիշ մանր գրուածներ, թէպէտ առանց խորունկ քննութեան թէ ասոնք ժամանակի ո՞ր կարդով իրարու յաջորդած էն, և ո՞ր որմէ կախում ունի:

Դարձեալ՝ դարձանք է որ մինչդեռ Կորիւն Ա. Գրքի թարգմանութեան մասնակցողները ամէնքն ալ կը նշանակէ յանուանէ Սահակ, Մաշթոց, Եղնիկ, Յովհան, Յովսէփ, բնաւ չի յիշեր ի՞ր ալ մաս մը ունեցած ըլլալը այդ գործին մէջ, թէև համեմատաբար փոքր (ինչպէս Պողոսի թուղթերուն Եւթաղի գլխակարգութիւնները, Մակարայեցւոց գիրքը): Այս լուսթեան պատճառը զգուար է հասկլնալ, թէպէտ դիւրին է ըմբռնել թէ ինչո՞ւ չի յայտներ իր աւեազ երկասիրութիւնը (magnum opus) եղող «Ընդարձակ գարզապետութիւն Սրբոյն Գրիգորի»(*), որ Ազաթանգեղի մաս կը կազմէ, քանի որ բարեպաշտական կեղծիք մը կար պահպանելու թէ Ա. Գրիգոր է հեղինակը ատոր, ինչպէս վերնագիրը կը հաստատէ «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի առն Աստուծոյ», որ հարկ է ենթագրել թէ ի սկզբան յունարէն զրուած ու յետոյ հայերէնի թարգմանուած լինի, ինչպէս Սահակի «Աշանմանագրութիւն կարգաց ուխտի և որոշման գանացոյն յիշատակարանը կ'ըսէ ունկալեալ ի քաջ նահատակէն ի Տեսանէն Գրիգորի թարգմանեցաւ միայն Յունէ ի Հայ» (թէպէտ ո՞չ Ա. Գրիգոր է հեղինակ և ոչ ալ թարգմանութիւն). մինչդեռ «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի»ի համար այդպիսի յայտարարութիւն չկայ թարգմանածոյ ըլլալուն, և ոչ ալ ամենափոքր նշան կամ հետք կը նշմարուի թարգմանութեան, ինչպէս կը տեսնուի Բիւզանգի մէջ։ Բայց ինքնագիր թէ թարգմանութիւն(**) չի կրնար տարակուսուիլ թէ «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի» Կորիւնի զրչէն ելած է, այնքան նշանակիչ նմանութիւն կայ ոճի, գարձուածներու, բառերու և բառակազմութեանց մէջ։ օրինակները յետոյ կուտանք, և ամբողջ նշանակուած է մեր տպած բընագրին ծանօթութեանց մէջ։

Նոյնագիս լուս կը մնայ Կորիւն իր միւս գործերուն (թարգմանութեանց) վրայ։ Եւ

(*) Միազիրը (Մօνօթելօն) Գրիգորիսի, ինչպէս կ'անուանէ զայն Յովհ Երգնկացի Ճառքնախիքի մը մէջ, որ մեռազիր էր և լուսի կար, բայց այրեցաւ աւազ։

(**) Կարծ յիշատակարանը. «Կատարեցաւ Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի որ շնորհեցաւ նմայլատուծոյ լուսաւորել զսիրսու խաւարեալ Հայաստան աշխարհիսաւ, թարգմանութեանխօսուր չ'ըներթիսաւ։

իրմէ ետքը ևկող մատենագիրներն ալ կը լուսն, կամ անդիտակ են Կորիւնի այս գործերուն նկատմամբ, ու միայն «Վարք Մաշթոցին» կը ճանչնան իրը երկասիրութիւն Կորիւնի: Բայց իր անունով ծանօթ այդ փոքրածաւալ զրքոյկը, խոկոյն կը ճանդիսանայ գերատիպ օրինակ՝ կաղապար հռետորական մատենագրական արուեստի, և անպայման հիացման առարկայ, ու ամենաբարձր հեղինակութիւն կը վայելէ բոլոր յաջորդ մատենագիրներու վրայ, որոնք ամբողջ պարբերութիւններ, հատուածներ, խօսքի գարձուածներ, բազմաթիւ բառեր կը քաղեն անկէ, պատշաճեցնելով իրենց նիւթին երեմն ի դէպ, աւելի յաճախ ո՛չ ի դէպ, այնքան հմայուած մագնիսացած, ըևեռուած կ'երեւին Կորիւնի ձոռոմ լիզուին պերճութենէն, կարծես անցոյս ըլլալով թէ կարենան թո՛ր հաւասարիլ, այլ նոյն իսկ մօտ գալ անոր: Թէ Կորիւն չէ բանաքաղը, կամ ինքզինքը կրկնողը, այդ պիտի տեսնենք յատոյ: Սակայն Կորիւնի այս այնքան ընդօրինակուած զիրքը, որ ամենուն ձեռքը պիտի ըլլար իրը գասական ընտրելազոյն երկ մը, ամենուն ընտելական, հազիւ մէկ-երկու սերտոնի կ'անցնին վրայէն և ահա կը դառնայ զժուարիմաց. Դազար Փարագեցի բազում անզամ կարդալով կը տեղեկանայ. Խոկ միւս ընդօրինակողները ինչպէս Ազաթանգեղոսի խմբագրողը, Փոքր-Կորիւնի գրողը, Խորենացին պարզելով, յանդգնութիւնները մեղմելով, այլափոխելով կ'ընդօրինակեն, երբեմն չհասկնալով իմաստը կը թիւրեն իրենց քաշածը, կամ իրենց չհասկցած մասը դուրս կը ձգեն ընդօրինակուած հատուածէն:

Եթէ ժամանակով իրեն մօս ապրող մատենագիրներու համար այսպէս զժուարութիւններ կը ներկայացնէր «Վարք Մաշթոցին», հասկնալի է որ նորազոյն ժամանակներու բանասէրներ տեսնէին անոր մէջ «անիմանակի խրթնութիւններ» (Հ. Մարգիսեան). Էմին «յուսահատեալ ի բագմախուռ զժուարութեանց բնագրին», «մըմութիւններ, խանգարումներ» (Փարագաշ, Նորայր), «համառօսատիսութիւնն բերէ ըզմութիւն» (Հայկ-բառարանի տպագրողք—սղում ըսել կ'ուզեն կ'երեւի, որովհետեւ անպատշաճ է համառօսախօս կոչել հեղինակ մը), որ 954 բառերով կը նախարանէ

թէ «իցէ համարձակութիւն զրով նշանակել զվարս արանցն կատարելոց»: Հայր Ա. Կողեան կ'ըսէ. «Կորիւն ամէն մէկ գաղափար զժուարազոյն լվզուաւ կը զգեստաւորէ, յետին աստիճանի խրթնաբանէ . . . մարդ զիւրաւ կը մոլորի» (Մկր. Բ. Գրիգին թրգմանթնը. էջ 23): Նորայր արգարե իր համեմատութիւններով «Վարք Մաշթոցի», և Կորիւնի միւս թարգմանածոյ զրուածներուն մէջ, մէկ քանի ուղղումներ ըրած է, թէպէտ շատ բառերու և նախազասութեանց համար ալ անպէտ և անտեղի ուղղումներ առաջարկած է, և կարեոր տեղեր «առանց իրիք երկրայութեան խանգարեալ» յայտարարել աճապարած է, ուր չկայ բնաւ խանգարում. մի քանի խրթին բառեր ալ, ինչպէս «աշխարհածնիւն», «ողջապատում», «կայենականք», «ողջութիւն եղելոց», «երկպատական», եւայլն, անլոյծ թողած է, աւելցնելով թէ «զոմանս յաջողած եմ դարձնել ի բնիկ կերպարանս այնպէս ինչպէս եւած են ի զրչէ Կորեան 1450 տարի յառաջ, այլք կը մնան անլոււանելի, և չգիտեմ թէ զո՞վ մեղազրեմ, զիորիւն թէ զիւր տիսմար զրագիրս»—աւելորդ մեղազրանք քանի որ նորայրի ակնարկած այց հատուածները ո՛չ խանգարուած են և ո՛չ ալ անլոււանելի են: Խնամոտ, և խորամուխ քննութիւնն մը, Կորիւնի մըտքին ուղրքին, մանոււածոյ ոճին բմբոնումը, ընաելութիւն իր լեզուին, որ մերթ սեղմ և սղումներով հոծ, և մերթ ձոռոմ և յւենաբան, անակնիկալ անսովոր բարդութիւններով խտացած է, ինչպէս նաև անխոնչ բաղդատութիւն իր միւս զբուածներուն ու իր ժամանակացաց զբուածներուն (Մահակ, Մաշթոց, Մանգակունիի ընծայուած հառք, Եղինիկ, Ասկերերանի թրգմ.) յայտ պիտի բերէր բնազրին ուղիղ ըլլալը, և անոր իմաստը պայծառ լուսարանէր: Յետոյ օրինակները մէջ պիտի բերենք:

Ուրիշ առեղծուած է Կորիւնի կեանքը: Իր ուսուցչին Մաշթոցի հետ ու իր աշակերտակիցներուն հետ իր կապը շատ սերտ է. Մաշթոցին սքանչացող և սիրելի աշակերտը ըլլալէ յայտնի է իր բարձր զբուածականին լեզուէն, անոր անձին (զոր իր հայրը կ'անուաւնէ) ըրած ակնարկութենէն». Աչ սուտապատումն ճարտարախօս եղ-

եալ առ ի բանից մերոց զնորհն իմոյ կարգեցաք, այլ որոց մեր իսկ ականատես եղեալ կերպարանացն և առէնթերակաց հոգեւորական գործոց և լսող չնորհապատումվարդապետութեաննա, և ինքնէ պատմողը թէ ի՞նչպէս Դեւոնդի հետ երթալով «ի կողմանս Յունաց» կը մատենային կը միանային եղնիկին Կ. Պոլիս «իր բնոտանեկոյն ոննդակից», և սակայն յանկարծ կը խշուին այս սերտ կապերը, իր աշակերտակիցներուն հետ որոնց մէջն իր հետքը կը կորսնցնենք. վասն զի Վարք Մաշթոցին զրելէն (444) հազիւ 1-2 տարի յետոյ զումարուած Տահապեվանի ժողովին ներկայ չէ, մինչ եղնիկ հաւանօրէն մասնակցած էր անոր, և Յոյժան՝ հաստատապէս Բացակայ է Կորիւն նաև այս մեծ և նշանաւոր ժողովէն, որ 449ին զումարուեցաւ Միհրներսին հրովարտակին պատասխանադիրը պատրաստելու, ուր ներկայ էր եղնիկ, նախազահութեամբ Յովունի կաթողիկոս՝ այս աշակերտակցին որ իրն հըրաման ըրած էր զրել «Վարք Մաշթոցին» (թէ այս նոյն Յովսէփին է յաշտնի է Փարպեցին աւանդուածէն «Զորոյ» (Մաշթոցի) ըզ հետ յաջորդեաց զաթոռ հայրապետութեան աշխարհիս Հայոց հարամանաւ երանելոյն Մաշթոցի Սուրբն Յովսէփո»), որ Կորիւնի խօսքով Մաշթոցի մահէն ետքը ժողովեալ զրեխաւոր աշակերտներէն էր, և Յովհանի հետ «վերակացու տեղապահ յայտ արարեալ հարցն կատարելոց», այսինքն Սահակայ և Մաշթոցի: Կորիւն ոչ միայն այս ժողովին մէջ ալ չ'երեւիր, այլ այդ թուականէն ետքն ալ հետքը չիտեսնուիր, զի այդ ժողովէն 2 տարի յետոյ Հայաստանի վրայ պայտիող աշխարհաւուր, համակործան փոթորիկին միջոցին երբ հայ նախարարութիւնը երկու ընդդիմամարտ կուսակցութեանց ճեղքուած բաժնուուած ոյժերով: Հայ Եկեղեցին ու ազգը՝ զոյսւթեան, խղճի ազատութեան զերագոյն կոխւը կը մզկին մոլեզին Զրագայտականութեան գէմ, բնաւ յիշատակութիւն չկայ Կորիւնի ներկայութեան, զործունկութեան, աջակցութեան՝ աջակցութեան իր աշակերտակցիցներուն Յովսէփի, Դեւոնդի, Եղնիկի կողքին: Վանական զարձած էր, քաշուած «աշխարհակեաց կեանքէ» կամ Հայաստանէն թէ վախճանած: Հաւանօրէն այս վերջինն է ստորպը, որովհետեւ,

Եթէ զես կ'ապրէր, Հայ Եկեղեցւոյ և Վարդանանց հերոսական զիմակալութեան ուրբուն, պիտի սպասէինք որ իրեն պէս եկեղեցւոյ եռանդուն և ջերմ հետեւող մը պիտի ջնջէր Հայ Եկեղեցւոյ բուռն և յայտնի թշնամի հրապարակ Եկած Սիւնական Վասակի վրայ իր զրած ապարագայման բարձր զրուատականը կամ զէթ մնձապէս պիտի թեթեւցնէր, մեղմէր զայն եթէ ոչ ջնջէր բոլորովին:

Այսօքէս ոչ իր ծաղումը, ոչ իր կեանքին վրայ զիտչուածը, ոչ մահը, ոչ իր բովանդակ զրական զործունէութիւնը, ոչ իր անունը կրող մատենիկին զրութեան թուականը, ոչ ասոր՝ ուրիշ մատենազիրներու ազբիւր ծառայելը պարտուապատշաճ կերպով լուսարանուած է:

Ընդհակառակն, Կորիւն՝ բանաքաղ Առաթանգեղոսէ, բանաքաղ Բիւզանդէ՝ ամբաստանուած է շատերէ յանիրաւի: Հայ մատենազիրներու վրայ իր մնձազօր ազգեցութիւնը անտեսուած է, և թէպէտ Կորիւնի այս մատենիկին մլծ արժէքը ճանչուած է, և նորայրէն սկսած՝ նշմարուած է թէ մեր ոսկեղարեան մատենազրութեան մէջ զես շատ կարևոր զրուածներ իր զըրշէն ելած պէտք է ինին, սակայն զարձեալ Կորիւնի կատարեալ արզարութիւն չէ հատուցուած, և չէ տրուած իրեն այն բարձրագոյն զիրքը մեր Ոսկեղարի զրականութեան մէջ որ իրեն անկ է ամէն նըկատամար: Փարպեցի արզարե կը կոչէ անսօքանչիլի», «Տանկալի այլ», «Հոգեւոր ազ» որ ճշմարտապէս զրեց իր ուսուցչին կեանքը (պատմեաց սոսոզիւ), բայց ակներե է թէ լոկ այս մատենիկը կը ճանչնայ իրը անոր զործը և կ'անգիտանայ Ազաթանգեղոսի կեղծիքը, որ կը յիշէ Ազաթանգեղոսը «այրն երանելի Ազաթանգեղոս», եւ ան որ զիրքը իրը զործ Տրզատի աջող քարտուղարին: Խոկ Խորիւնացի՝ այնքան տարբեր կը արագեցի ազնիւ նկարապրէն՝ ըստ իր բարի սովորութեան, անբարեմտութիւնը ունի քաղելու կորիւնէն, բայց խորչելով իր ազբիւրին անունը տալէ, այլ ընդհակառակն ինքինքը ազբիւր կը ներկայացնէ ըսկով «Արակէս լուայ ի հաւատարիմ արանց», և իր ուրիշ մէկ զործին մէջ «Զոր զրիալ է ի կատարեալ պատմութեան նոցա

(Սահակայ և Մաշթոցին). մինչդեռ ուղղակի կորիւնի օվարք Մաշթոցին մէջ կը գտնուի իր ըսածը:

Արդարութիւնը կը պահանջէ խոսափանիւ որ աւելի արդար և յատակատես եղած են հայագէտ տօտարազգի քննաբաններ, ինչպէս Գուտչմիդ, Ֆէթթըր և Գէցըր: Առաջինը՝ անպայման կորիւնի առաջնութեան և միւս զրոգներուն ազրիւր ըլլալուն վրայ պնդելով, որուն համամիտ գտնուած է երկրորդը. իսկ զերչինը հատեւեալ արդար գտառամբ ընելով. «Կորիւնի վստահելի վկայութիւնը . . . Կորիւն զրեց իր ուսուցչին կենսագրութիւնը, որ Հայ մատենագրութեան սկզբնաւորութեան ժամանակակից եւ վաւերական միսակ տեղեկագրութիւնն է»: Համեմատեցէք ասօր հետ Հայկ. Բառարանի մէջ կորիւնի վրայ արձակուած վրձիուր. «Խորրոշով իմեն պատուած աւելի և այլ հատուածս յԱղաթանգեղոսէ և ի Բիւղանգայ», և այլն, զատում մըն է որ շատ համախոչներ ունեցած է մեր մէջ, և որ զուրկ է որեւէ հիմքէ:

Ի բաց առեալ Փարագեցին, բոլոր յաջորդող մատենագիրներ՝ զիտութեամբ թէ անգիտութեամբ, յաճախ խեղաթիւրած են կորիւնի բառերը, նախադասութիւնները՝ հատուածներ բանաքազած ատեն: Ոչ նըւագ դժբախտութիւն կրած է Կորիւնի բառագիրը նոր բանասէրներու ձեռքէն, որոնք ինը սխալները քիչ անզամ ուղղելով նորեր աւելցուցած են, և հարազատ կորիւնեան բառերու նախադասութեանց վրայ ուղղումներու ձեռնարկելով, նոր խանդարումներու և վրիպումներու զուր բացած են, այնպէս որ կորիւնի շատ զովուած և քիչ խընդուով ուսումնասիրուած մատենիկը՝ վրայէն իբր 15 գարեր անցնելէ յետոյ, տակաւին չէ վիճակած՝ իր սկզբնական ուղիղ հարազատ ձեւին, կերպարանքին մէջ եւ մթին թուող տեղերը լուսարանուած՝ քննական տպագրութեան մը, որ վայել էր այնքան բացառիկ կշիռ և կարեւորութիւն ունեցող երկասիրութեան մը (*):

Մանջեսր

ԳԱՐԵՆԻԿ ՅԵՐՆՏՐԳԱԼԵԱՆ

(*) Այս խոհալին փոքր ի շատէ մատենալ նկատող տպագրութիւն մը լոյս սեսած ըլլալ կը կարծէ այս տպղերուն զրողը:

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

—*—*—*—*

Բարոյաշատնչ Քերրուածներ. Փոստ. 4., 8. Պէտքարիւեան. Տպ. Պուրան, 1926. 8^o էջ 135+5. Գիբ 1-50 Տօրա:

Թովանդակուրիւն. Փոստ. Պէշիօթիւրեանի այս հատորը, 135 էջերու մէջ կը պարունակէ 68 Քերրուածներ. 51 ինչնազիր, 16 թարգմանութիւններ կամ նմանող թիւներ, ինչպէս նաև վազամանիկ բանասնոց. «Կարեղին Պէշիօթիւրեանի «Սրինգը» եւ Ռ. Օրբելիանէ զրուծ կենսագրական նօթեր մը Սրինգի Հեղինակին վրայ:

Նպասականական. Փոստ. Պէշիօթիւրեան իր բերթուածներու այս հատորը կը օնէ եղորորդույն Դ. Պէշիօթիւրեանի յիշատակին, ուր կը նետապնդէ «Բարյական ձշմարտութիւններ», «Խորխուսիչ պատշաճներ» եւ «Հոգիի յոյզեր» արտայայսերու նրաատակիր:

Իր այս բերթուածներու մեծ մասը բարյաշունչ բերթուածներ ըլլալէ աւելի կրօնական երգեր են, որոնց կը խանունուին թիւ թուող ազգային վերջին դժբախտութիւններին զրուազիւրու եղերեցւ թիւներ, եւ զազափարական զգացումներու սովորական արտայայտութիւններ:

Հատորը կը բացուի «Ալյաս» տիտղոսը ունեցող բերթուածնուն մը, որ աղօթք մըն է, եւ մատացածներու կարենոր մէջ մասը կրօնական բարեպաշտիկ խանդավառութեամբ զրուած սովորական երգեր են, նիւթ ունենալով Անունուց զոյլութիւնը. Անմահութիւնը, Շիտուի առաքելութիւնը, Հոգիին զերագանցուրիւնը ամէն բանէ վեր, Արդարութիւնը, Հօմարտութիւնը, Ուլըր, Հահողարտեան ովին, Համակրութիւնը և այլն, եւ այս ամէնը կրօնական զետնի վրայ: Թարգմանութիւններն ու նմանողութիւններն ալ, որ կ'երեւան արդարորդն մէջ, նոյն նիւթերը կը շօշափն աւելի կամ պահանա:

Գրական արժէք. Փոստ. Պէշիօթիւրեան աւելի զրաւուած հոգեկան եւ ասսուածային բարձրացնի իրականութիւններէ ու նշամարտութիւններէ եւ բարյական կեանրի բարձրացնի արժէքէն, կարծն փոյթ չէ ունեցած իր բերթուածներուն տալու զրական արժէք մը: Գրեթէ բոլոր բերթուածներն ալ հասարակ աւելիններ են բաւական խնամուած աշխարհաբարով մը եւ տպազափական հեշտին արտօնատու մը արտայայտուած, որոնց մէջ կը պակսի կենդանի չունըն: «Բարյաշունչ բերթուածները իր վրայ այն տպաւորութիւնը ըրաւ, ինչ որ պիտի ընէր բարյական ու կրօնական չոր ու ցամար ըստ կը գրունքներու ատպաշափութիւն մը:

Մեր այս զատասասնը պէտք չէ վերագրուի արդի նոցիններու սկզբանիկ մատյանութեան, որ համ չ'առներ բարյական ու հոգեկան զրուածներէ: Ասիկա իրողութիւնն մըն է անտարակյուս, եւ այդ իրազութեան առջեւ կը խորհիմ որ զիրը մը երբ բերթ-

ուածի արտևուով եւ բաւական չնյու ու մարտը իջառով մը դիմում կ'ընէ ընթերցաներու պէտք է հաշուի առած ըլլայ այդ մասայնութիւնը եւ անոնց մարդն ու ճաշակին մաս զալու ճիգ մը ըրած ըլլայ իր նոյսատակին ծառ այժելու համար:

Կը փափարիմ սակայն ի վեր հանելի ոս պարագան որ Փրօֆ. Աէջէկօթիւրեան զիտէ մերթ իր բերթուածներուն մէջ համենի ու յյ նպասակին, երբ զայտուրի տարութիւնը և ճարագուտթիւնը կը իցիէ իր բարեհաւասիրի հոգին. այսպէս է «Մայքն առ իր մանկիկ» բերթուածը, որտեղ հաճոյրով կ'արտասահմ ոս բառեակները:

Գույքիկ ցրաւեններդ	Քեզի կը նայի
Երբ հրովին կոււծիս»	Մայրդ անձեկախ :
Նըքելու սրբունի :	Երբ մանճ դառնազին :
Կը հենուի հօփիս :	Վեհը ասյ իմ կեսմին :
Երբ լու զաւակներ	Ու իմ հոն մաս դին :
Մանելոյ վեայ նասին,	Յամձնուի հողին :
Սիրով նեզ վասրին	Ցիօն՝ ուրեալի իմ :
Ու առն համբութեներ	Ու մայրդ կարողին :
Գիշցիք որ անոնց	Եւուրեանը մէջ :
Աշնեւուն մէջն	Եր սիրովն անէք :
	Կ'ապրի տակաւին :

Լեզու և Տաղաչափութիւն. Աէջէկօթիւրեան րան զոնելու զժուարութիւն չունի. Նսխադառնութիւնները ուղիդ եւ խնամով շինուած են. «Երբ բուածներու լիզման սառոյ աբժանիք մը կ'ապահովէ այդ զիրքին, եւ անոր աղաջափական դէմքինը ալ գործառու և զարդ ցրիմ մը զօրծն է ցրիթէ առանց մեծ թերութիւն:

Այդ լեզուն եւ արուեսեին մէջ ի յայտ կու զան Մայր Երկիրն աւանդութիւններն ու ժառանգութիւնները, ուսուցչական երկար փորձառութեամբ մը մարդուած:

«Երարոյաշունչ Քերթուածներու մասին մեր այս ամփոփ դիտողութիւններն ու զնանառութիւնները վերջացնելու պահուն, կ'ուզեմ զիտել տալ թէ այս ըերթուածները իրենց անդու ունին մեր աղքատ զրականութեան մէջ, պարզ, մարմար, բարեկայշտ հոդիններ մանաւանդ, ոդոնր անոր մէջ սիրա իր զանեն իրենց կարօւներն, յոյցին ու բաղածներները երգուած, իրենց հոգիի պարզութեան ու մերկութեան պատեկիրն մէջ:

Գ. Մ.

«Երօնարարույնկան եւ բնիկերային շաղակարումներ»: — Հեղինակ՝ Գարեգին Խոզ. Տրավիսենի:

Գեղարքունիական ճաշակով սպազբուած սիրուեկի երկ մը՝ զօր թղթաւելով ճաշոյր կ'զգայ մարդ:

Դործ մը իր նպաստակին զատելու է անշուշա:

Հեղինակը իր երկիրն «Նպաստակ» դրած է «Տիեզերական ճշմարիտ կոսնի եւ ընկերային առաջոց Բարոյականի ներշնչումներ տալ ընթերցողին»:

Հեղինակին բարոված «Տիեզերական ճշմարիտ

կ'ըօնն» է. Անձանօթին պաշտումը, Աստուածապաշտաթիւն շատ լայն առումով, եւ «համամարդիսյին եղայրակցութեան» համոզումն ու հաւատար՝ իր կենդանի աաճալը այդ «Տիեզերական կրօնին»:

«Տիեզերական կրօնը, կ'ըսէ հեղինակը, իր ըրբեզաւումի բարձրագոյն աստիճանին հասած, միի մէջ կը բավանակէ այս զաղավարական և անհրաժեշտութիւն իրականանայու կոչուած համելքրայրութիւնը: Ազգային կ'ըօնը մը, որ այլամիջ է, որ «իր սեփական նախարարութիւններով օժառած Աստուածն ունի, որ արենքերական սիրոյ վրայ հիմուռած էն, զուա մարդկային դրութիւն մէ», ուրիշ ո՞ր եւէ զգութեան նման թերի և փոփոխական շիկայ հեթանոսական կրօնը չի իշխոյ հրէական կրօնը, չիշկայ բբատունէական կրօնը, չի կայ իրամական կրօնը: Տիեզայ պատօնատական որ եւ է կրօնը: Կայ «միակ ու ճնշարիս կրօնն մը ուր կը մրածուալին, բոլոր միևս կրօնները, ուր Աստուած ափեզնըրբինն» է և «Անենան Հայրը անխափը (ՃՇԴ. Էջ 6-7):

Հեղինակին շատ բարոված այս ԱՍՏՈՒԱԾ-ՆԵՐԸՆՔԻ (այս արաւայատութիւնը հեղինակինը չէ) «կիսնեն իսի է»: ապա ուժիմն ան կ'սակծէ ու կը պահապահ ներդաշնակութիւնը, հաւաարակշառութիւնը և համեմատութիւնը ամէն բանի մէջ: Ասի «անհրաժեշտ կանոնն է նաև մարդոց միշես արդար գիտայրաբրութեանց: Այս կանոնի մեր սովորական շեզուով էր իսէննը բարովական: (Էջ 7):»

Գաբեզին նպս. կ'զգուշանայ աստուածաբանենէ: (Էջ 73-Անձանօթիք), բայց կ'ուզէ փիլիսոփային: Եր փիլիսոփայութեան հիմնակէտն է անհուսական Ենթամշտարութիւն... բայց իր այդ վրամ մեծ ներճաշցութեան մէջ խառնուած զրոնկ ուսուումն ու ընթերցումն եր նկատի շառներ, որոնք սակայն զինքը նակասութիւններու էր սանին, և զարոնք կը ներքէ զրիմ և մանաւանդ ներդաշնակ և զեղեցիկ ունի հարուածներով:

Եթէ ներուէր մեզ թելազրութիւն մընել, այսի առաջարկէննը որ երկարաշունչ թէկ մը հրարցունէր հիմնաւորելու եւ մեկնաբանելու համար իր բարոզի ուզած:

Ինչպէս երկիրն «Շողակաթութիւններ» անունն ալ կը յայտնէ, բանասեղծական բարոզներու շարք մըն է անհենի, բայց այդ արաւարին պանազար մեւը միայն, բաւական չէ առաջարուած խորին համապատասխան արդիւնք ապահովելու համար:

Ո՞րքան ալ բարի կամեցողութիւններով օծուն ըլլան խօսերից բարոզիչին, չին կրնար լոյս տալ թերանաւասին, չին կրնար սեւական զարթուժ յառաջացնէլ նետարրբիր հոգիներու մէջ, եւ յոյս ու հաւատար շաղակաթիւն անոնց վրայ:

Բարիի

Ա. ԿէնձենԱն

ՍՎԵՏՈՒ ՍԹԻՇՆՑՈՔ ՄԻՌԱՀ

Եր կեանին ու վկարաբանութիւնը (մասնաւոք ԲԱԼԵՐՆԵՐԻ Խիւ 1) աշխատասիրեց Յ. Ն. Պազարոսին, Տպգր. Յ. Նրեցիս, Մարտի 1927, 8^o էջ 160, զին 3 շիլին:

Այս զրբելը, որ 160 էշերէ կը բաղկանայ, կրօնի մասին խորդպածութեան և անդրադարձումներու առևոլ սուրու կենսագութիւն մը կը պարունակի. Այդի ժամանակներում, երբ հին վկաներու կեանքերը կրնեց սփռութութիւնը կիրառած ըլլալ կը թուին ունաց համար, հինեւու նըմանող այս ռեզիլի բրինանեայի կեանքը թմրած հոգիներու համար կրնայ ցնուող ըլլալ.

Սատուն Շնդի կրօնի Ձիկի բոււած աղանդէն՝ նորադարձ բբիստոնեայ մըն է, շատ խանգավառ և միւնեայն ատեն առաքելաշալիդ, սախիլքներով մաս և ազօթքով գորացած: 1910էն ասդին է որ իր զարծունեակթիւնը կ'սկսի, մասնաւորապէս Թիգելի այլամերժ շրջանակներուն մէջ: Մարտիբուռնեան ժամանակներուն լուսապատճ կեանքերուն փայ Սատուի կեանքը կրնայ նետել հառաջքի մը՝ որով կարելի է բիշիկ մըն ալ աւելի յստակօրէն տեսնել հոգին այն մարդոց, որոնք համակ նուիրում եղան Քրիստոսի սիրոյն:

Մոլիանդ ու նեանաւատ նիւթապաշտոներ, որոնք իրականութիւնը գուած ըլլալու երազի երուով կ'օրորուին, այսիփս նշանակալից կեանքերու զբայ թող ուշ զարմենն: Կոյըը պէտք չէ որ ուրանայ լոյսին զոյտութիւնը երբ աչը ունեցացը կը վկայէ ասոր: Քրիստոսի տաւած զարանալի խաղաղութիւնը չեմ կրնար նկարագիր, կ'ըսէ Սատու, անոր համար կրնամ մի՛այն վկայել:

— Քարով Սատուի կեան թին ժամանակութեանց, թիչ կեանքերու մէջ ա՛յսափ մասիփ նշանակալից կը զոնները մեզի աւանդուած հին «Վարք»երու նետ: Ճամրու զբայ մոնել նեւանալով յելուզակութիւնը ընդ զոփոր իրական ժաման ժամանութիւլը, որ Ա. Ցակորի վերաբարուած պատմութիւն մըն է, նյոնթեամբ կը զոններ Սատուի պատմածած: Աքիզորի երո-վիրաբը շատ մօտիկ նշանութեամբ կայ անոր կենացութեան մէջ, նյոնիսկ Տեսան մերյ բառանօրինայ ծոմապանութիւնը օրինակուած է անկէ: Այն բոլոր ս.առապաններերուն համար, կամբի հիանալի ուժ մը կը տեսնուի. կամբի այդ ուժը առասպել մը չէ այլու աշխարհին համար: (*) Սատուի կեանըը անոր համար մանաւանդ զրախէ է, որպանես եւ ինքնափակ է ան, առանց նյոնիսկ ուեւ նոր բան մընած ըլլալու: Հմմարտութիւնները մորդոց հաղորդելու պիրու եղանակ մունի:

Հարցուելով անզատ մը թէ ի՞նչ կը խորհի իրեն եղած պատիւներու մասին՝ կ'ըսէ, ուրբ թիսուն երւասպէմ կը մոնէր՝ եւ մարդիկ իրնեց զիսանները

(*) Հոյ Ֆախիր թանեապէյ արեւմուշի մէջ այդ առասպեկտ կարծուածին իրականութիւն ըլլալը հաստաց:

զեսին կը գուէին՝ աւանակն էր որ էր կոխէր աւ նոնց զբայ. արդ, կը խորհի՞ր թէ աւանակը արդ պատիւն իրեն վերագրելով պիսի ճպարտանար, կամ իրաւունք ունէ՞ր եթէ ճպարտանար: Միտուսի աւունն ալ ազգերու աւանողները յիմար սիրտի բլայն իրեն եթէ Անոր տրանկիր պատիւները իրենք իրենց վերագրելին:

Արեւն իր ծագման առաջին վայրկեաններուն արշալցիք օրանչելիքները կը պարզէ մեր աշքին: Քրիստոս ալ Արեւմուտրի մէջ ծագելով իր լոյսն ոչիրութիւնը նույն սփառելէ հոր՝ անցաւ արեւելիքին ալ ձագելու, եւ Սատուն ալս կեսները սիր լուսածագին զենդիկութիւնները կը կազմնի:

Ազգուի ևս ոչի մասին աւելորդ է կրօնական սյս կարգի զրուածի մը համար խստապահանչ ըլլալ, ոյդ պարազյին՝ «մարդիկ սկսան պատիւններ թմրուշներ իրեննի պէս սփաններ աններելի պիտի ըլլային»:

Խել 83 էջին առաջ իրր ծանօթառթիւն դրուած «Դիտ. Անդին.»-ը, որ Ամերիկան Գօրտին լունկարկութիւնը մըն է, բոլորզին աւելորդ կը զատենք և հակասական՝ Սատուի ուղոյն:

Ներսէս Մրկ. Տէր. Ներսէսնեան,

ՍԻՐԱՆԻ ԱՌԱՋԱՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա. Նալգահատեան, նիւ Երբքէն կը հարցնէ.

1.— Կունու մը կրնայ խանանայ ճեռանդրուիլ:

2.— Եթէ ճեռանդրուած է արգէն՝ կրնայ խանայազգութել:

Առաջին հարցումին պատասխանն է՝ Ա՛ Ա՛: Պառնդի քահանայացու մը պէտք է ըլլայ անաւած թէ՝ Փիգիքառէս և թէ՝ բարյապէն, և պատրաստուած՝ հոգեւոր սուրբը կոչումին՝ ուսումնական քովի, բարքով ու վարքով, և այս բոլորը պէտք է վկայուի անոնց կողմէն, որոնք քահանայացուն կը ներկայացնեն եղուկուպոսին ճեռանդըբուելու համար:

Այս է պատմառը որ Եպիսկոպոսը, իրեն ներկայացուած քահանայացուն ճեռնադրելէ յառաջ, եկեղեցւոյ մէջ հրապարակաւ չորս հարցում կուզդի զայն ներկայացնողներուն:

ա) Արժանաւուր է քահանայացուն, արժանաւուրութիւն բասին լման իմաստով.

բ) Ի՞նչպիսի վարքուրարքի (քաղաքավարութեան) տէր մէկն է.

շ) Սուրբ ամեւոնութեան զաւակ է.

զ) Ա՛ բաքան իմաստութիւն (մատարական պատրաստութիւն) ունի և որութիւն (մաքուր կեանք ու կենցաղ):

Այս չորս հարցումներուն գոհացուցիչ պատմասիւն մը առնելէ ետքն և որ Եպիսկոպոսը արժանայացութեան աստիճանին կը կոչէ քահանայացուն:

Խել բահանայացական ճեռանդրութեան համար մատարական և բարյապէան որոշ պայմաններու

մատին հարցումներ առ կ'աւելցուին:

Եւ այս բոլորէն յայտնի կը տեսնուի թէ ֆիզիքական ու բարոյական թերութիւն ունեցողներ չեն կընար քաշանայ ձեռնազրութիւն:

Դայով երկրորդ հարցումին, պատասխանը երկու է: Եթէ քանանայցուն նախ քան զձեռնազրութիւն արգէն հիւանդ էր լուսնութեան ախտով, և զայն ծածկելով, սուս վկայութիւն տուին անոր արժանաւորութեան մասին, և խարքութեամբ ձեռնազրել առևին, այդ ձեռնազրութիւնը անվաներ է նոտին իսկ գործով. զան զիստ վկայութեան վրայ հիմնուած է:

Իսկ եթէ քանանայցուն ո՞նէ հիւանդութիւն և ախտ չունէր ձեռնազրութեանէ յառաջ, եւ յետոյ՝ իր քանանայցութեան ընթացքին ընկցաւ այդ հիւանդութիւնը, այս պարագային իր զարդի քանանայցորդելէ, պահելով հանդերձ իր քանանայցական կարգը և ատրուստի իրաւունքը գոհացուցիչ չափով մը:

զեկութիւններն, այսպէս է զրուժ Հայոց եկեղեցւոյ Պահոց առնչութեամբ: —

«Altogether they have 160 fast days and 117 abstinence days in the year.» (Տե՛ս նորա LESSER EASTERN CHURCHES, Catholic Truth Society, London, 1913, էջ 438): Այս նըշանակում է 277 Պահոց օրեր առ տարին, անկարելի մի համազումար, մինչդեռ, իրօք, բովանդակին կոչ կառաւով. զան զիստ վկայութեան վրայ հիմնուած է:

Արդարեւ՝ զարմանալի չէ որ օտար պատմիք յաճախ վրիպում են իւրեանց հրատարակեալ զրուածներին մէջ, երբ նոյն իսկ Օրմանեան Սրբազն, իւր Հայոց եկեղեցւոյ Պատմութեան մէջ (ըստ Անգղիերէն թարգմանութեանն, տպագրեալ ի Լոնդոն, յամին 1912), կարի հակիմ եւ զրեթէ անցողակի կերպիւ, այսպէս է զրուում Հայոց եկեղեցւոյ Պահոց մասին (զոր մեք, ահաւասիկ, թարգմանում ենք Հայերէնի ի ներքոյ, եւ որոյ ընդգծումներն մերն են): — «Հայոց Տօմարին մէջ Պահոց օրերն բազում են: Նախ եւ յառաջ, երկու օօր առ շաբաթն, Զորեքշարթի և Ուրբաթ սպարդ պահոց օրեր են: Զատկական Պահոցն օտեսում է 48 օր առանց ընդմիջնցման, Աւալուհացից երկուչարաթ օրէն սկսեալ մինչեւ Աւեադ Շաբաթ օրն: Ցաւել յան զայդ, տան շաբաթապահնք կան առ տարին՝ կամ մօսաւորապէս մի շաբաթ առ ամիսն, իւրաքանչիւր շաբաթ ընդգրկելով հինգ կամ ովեց օր: Բովանդակի կարելի է հաշուել մի օմարից եւ վարսուն պարզ պահոց կամ ժուժակալութեան (abstinence) օրեր, որպէս համազումար առ տարին»: Օրմանեան Սրբազն բաւականանալով այսչափին միայն յիշատակել մեր Պահոց մասին, այսինքն առանց լուրջ բացարութեան եւ առանց վերլուծելոյ և զեղչելոյ կրկնութիւնքն՝ ուր պէտք են, օտարներին վարած է խոտործակի՝ իւրեանց եկեղեցութեանց մէջ:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅԵԿԱՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ

ՊԱՀՈՑ ԱԻՌԻՐՔ

Օտար պատմագիրք, երբ իւրեանց տեսութիւններն ի զիր են անցուցանում՝ վերաբերութեամբ Արևելեան եկեղեցեաց ծիստից և արարողութեանց (ի միջի որոց և Հայաստաննեաց եկեղեցւոյ), ընդհանրապէս կամ հնեսում են ուրիշ օտար նախորդաց գրածներին և կամ՝, աստ և անդ, ըստ զիսպութեան պատեհութեանց՝ անձամբ հաւաքքում են իւրեանց ծանօթութիւններն երկրողական խուզարկութեամբ. և երբեմնապէս թարգմանաբար գոխսառութեամբ Հայկական պատմագրական աղքիւրներից Աւասի՞ սպասելի է որ բազմիցո իւրեանց կարծիքներն յակամայիցս մասամբ անուղիղ են, նա մանաւանդ Երբ նոյն իսկ բուն աղքիւրներն, թերեւ արգիւնք հապճելով ուստիսարութեանց, բոլորովին ճշգրիտ են, ուստի և ոչ շատ վստահելի:

Առ ի ապացուցանել զոր ասացինք ի վեր, յիշնեք մէկ օրինակ միայն: Անզիսիցի հմուտ աստուածաբան և զիտական եկեղեցականն Dr. Adrian Fortesque, որ անտեղեակ էր Հայոց լիզուին (որպէս և ինքնին խոստովանի իւր նախարարնին մէջ), արտաքին օտար արձանագրեալ աղքիւրներից, զրոյցներից, և աստ և անդ՝ Հայկական պատմիչներից քաղելով իւր տե-

տակ, անիմանալի է ինձ թէ նա ո՞ւր զըտաւ վեցօրեայ շաբաթապահքն, քանզի որ շափ յայտնի է ինձ՝ չկարծեմ թէ այդ զույթիւն ունի մեր եկեղեցւոյ դաւանեալ կանոնական Օրինաց անօրէնութեանց մէջ: Ըստ մեր եկեղեցական Տարեցոյցներին, արգեամբ, Զորեքշարթ և Ուրբաթ պահոց օրերն ոչ են աւել քան 91, քանզի թէս տարւոյն մէջ ունին 104 Զորեքշարթ

և Ուրբաթ (52 Զորեքշարաթ + 52 Ուրբաթ = 104), սակայն չպիտի մռամանք որ (ա) Սուրբ Ծննդեան օրից անմիջապէս զինի ուստիք է մեզ 8 օր անմիջոց», այսինքն՝ այդ ութօրեայ ժամանակամիջոցի մէջ Զորբեքշարաթն և Ուրբաթն ուստիք է մեզ = 2 օր, և (բ) Սուրբ Զատկի օրից յևսոյ ուստիք է մեզ մինչեւ յշամբարձումն, այսինքն այդ քառամսօրեայ ժամանակամիջոցին մէջ ունինք բոլորն ի միասին, 11 Զորեքշարաթ և Ուրբաթ, որի պահոց օրեր չեն: Աւստի, (ա) 2 օր + (բ) 11 օր = 13 օր, զոր զեղչելով 104ից, մռում է 91 օր: Արտաքոյ քան այդ 91 օր Զորեքշարաթ և Ուրբաթ օրերէն, ունինք այլ և ուրիշ զուտ 66 պահոց օրեր միայն (որպէս ունինք տեսանել) = 157 պահոց օրեր, ընդ ամենայն առ տարին:

Մեր կանոնական պարբերական պահոց աւուրքն են: —

(ա) Հնգօրեայ: 1, Առաջաւորաց. 2, Եղիսական. 3, Սուրբ Լուսաւորչի (Գիւտ Նշխարացն). 4, Վարդավառի. 5, Ա. Աստուածածնի (Վերափոխումն). 6, Սուրբ Խաչի (Խաչերաց). 7, Վարագայ Սուրբ Խաչի. 8, Յիսոնակաց. 9, Սուրբ Յակովայ: Աւստի, ՏՀՅ = 45 օր

(բ) Սուրբ Մելիքեան Պահի: 7 »

(գ) Մեծ Պահի: 48 »

Համագումար, 100 »

Խացինք որ արտաքոյ քան Զորեքշարաթ և Ուրբաթ օրերէն, ուրիշ պահոց օրերն ոչ են յաւել քան 66, որոյ առ ապահովոյ պարտինք բացատրել որ ըստ ուրում վերջիւեալ մետասան պարբերական Պահին (100 օր) բովանդակում են տասն Շարաթապահոց մէջ զիպելի տասն Զորեքշարաթ և տասն Ուրբաթ օրերն (= 20 օր), և Մեծ Պահոց մէջ եօթ Զորեքշարաթ և եօթն Ուրբաթ օրերն (= 14 օր), ուստի 20 + 14 = 34 զեղչելով 104ից = 66:

Եղակացուրիւն 0r

Զորեքշար. և Ուրբ. օրեր, առ տարին, 104 Տասն Շարաթապահք (ինն հնդօրեայ և [մի Էօթնօրեայ]), 52

Մեծ Պահք 48

Համագումար, 204

Գիտենք որ վերջիւեալ Զորեքշարաթ և

Ուրբաթ օրերից ոմանք արգէն բռվանդակուած են տասն Նարաթապահոց մէջ (= 20 օր) և ումանք Մեծ Պահոց մէջ (= 14 օր): Յետոյ ունինք 13 օր ուժին Զորեքշարաթ և Ուրբաթ: Ա. ստի 20 + 14 + 13 = 47 պիտի զեղչենք համագումարիցն, այսինքն 204 - 47 = 157 օր, որպէս ամբողջութիւն Հայատառանեաց եկեղեցոյ Պահոց աւուրց առ տարին:

Լոնդոն

Ա. Տէր Ա. Գրիգորեան

ԿԻԼԻԿԻԱՅ ԿԱՐՈՒԼԻԿՈՒՄՆԵՐԻ

Ա.

ԳՐԻԳՈՐ ՄՈԽԱՄԱՔԻԿԵԱՆ

(1419-1451?)

Վերջին Լեռնի թագաւորութիւնը հազիւ տեւած էր տարի մը 1374-75 (+ 1313) իսկ թագաւորական ըրջանին վերջին կաթողիկոսն էր Պողոս Ա. Ասեղի (1374-82):

Պողոսէն ևտքը, կիլիկոյ վերջանկան Լործանման ըրջանին, վեց կաթողիկոսներ յաջորդեցին իրարու, 1382էն մինչեւ 1439 (Թելորու Բ., Կարայէ Ա., Յակոբ Գ., Գրիգոր Ը., Պողոս Բ., և Կուսակիմին Զ.), և 1439-ին կաթողիկոսական ամոռին վլրայ կը գտնենք Գրիգոր Թ. Մուսաքիկիանը:

Մուսաքիկեանի անցեալին վրայ պատմական որեւէ զոհացուցիչ տեղեկութիւններ չասած մեզի:

Թովմա Մեծոփեցին, որ 1441-ին իջմածնի ամոռին վիրահաստատութեան շարժումին պարագաւումն է, իբրև ժամանակակից պատմազիր, զրելու ատեն այդ շարժումին պատմութիւնը, տեղեկութիւններ մը կուտայ Մուսաքիկեանի և անոր յաջորդ կարապետ Եւղոկացիի մատին: Բայց անաչառ և անկողմանակալ պատմազբող մը չէ Մեծոփեցին: և այնքան թշնամնքով և տիսուր զոյներով կը նկարազէ Կիլիկոյ ամոռին դէպքերն ու դէմքերը որ իրաւունք կուտայ մեզ վերապահութեամբ օգտուիլ իր տեղեկութիւններէն:

Մեծոփեցին սաշափ միայն կը զրէ Մուսաքիկեանի մատին: — « Տէր կոստանդին կաթողիկոսն Սայ գնաց առ Աստուած (Կամենք կոստանդին Զ. Վահկացին Ա. Ա. Զ. 9): և Գրիգոր անուն եղիսկողոս մի դնեն կաթողիկոս,

և նա ինոյն աւուրին եռջմն (ուրիշ օրինակ ներ՝ հինգ) նոր եղիսկոպոս ձեռնադրէ, և կոչվել արքեցող երեց մի որ զՔրիստոս պատարացէ: Եւ նոր եղեալ կաթողիկոսն ոչ իշխան, զի բարձրաց անուղղայս եղեալ ունեց ի վերայ ինքեան: (թիվ Մեծի, Տշաղըն, էջ 63):

Մեծոփեցին այս ձանր դիտողութիւնները կ'ընէ առանց որակելու: ըստք թէ ո՞վ էր Մուսարէկեան Գրիգոր, որո՞նք էին անոնք որ կաթողիկոս զրին զայն: Ճի բացատրէր մեզ թէ ի՞նչու համար կաթողիկոս մը իրաւունք պիտի չունենար եղիսկոպոսներ ձեռնադրելու նոյն օրերուն, և վերջապէս չի պարզեր թէ ի՞նչ էին անուղղայ բաղայի ըսուածները, որոնց պատճառաւ իրրեւ թէ Մուսարէկեան ինքն անձամբ չէ համորձակած պատարագ ընել, և կարծու դիտմամբ կանչած են արքեցող քահանայ մը, որ եղիսկոպոսներուն ձեռնադրութեան օրը սուրբ պատարագ մատուցանի:

Պատճութեան մէջ չեն արդարանար պայմանի ձրի հաւասարութենք, որո՞նք չեն բացատրուած.

Ասոր հակառակ ՊԶԲ=1439, Նյոմրը, 7ին կաֆայի մէջ գրուած Աւետարանի մը յիշատակարանին մէջ Մուսարէկեան կը բարացուցուի իրրեւ բարեկայց, ասուածաւ և իմաստուն (Նօսարք Հայոց, էջ 119): Իսկ մէր Օրբաննեան Սրբազնուալ, որ մասնաւոր տկարութիւն մը ունի իր չհամակրած գէմքերը սեցնելու և համակրածներն ալ չափէն աւելի զեղերեսեն, երբ մէկ կողմէն Մուսարէկեան մականունէն կը հնաեւցնէ «Գրիգոր կաթողիկոսին իշխանակուն մը թլալը», միւս կողմէն չափէն աւելի տարուելով Մեծոփեցիի գրուածներէն, որնու նշանակութիւն չունի» կ'ըսէ բարեկայց, ասուածաւ և իմաստուն օկաթողիկոսավայէլ ածականներոք (Ազգամ. էջ 209): Մինչ պէտք է զիտել որ այդ յիշատակարանը զբող կաֆացի Մազաքիա արեղայ անկախ և անկողմնակալ զրիչ մընէ, և կը յայտնէ ազգովին կազմուած զընահատում մը. իսկ Մեծոփեցին, որ չարժումի մը պարագլուխն է, կ'արտայրյատէ կողմակալ պատմագրի մը զդացած զայրոյթը:

Մուսարէկեանի կաթողիկոսութիւնը նշանաւոր եղաւ այն պատճառու որ իբ

աթոռակալութեան ատեն վերահաստատուեցաւ էջմիածնի աթոռը և կիրակոս Վիրապեցին կաթողիկոս բնտրուեցաւ այդ աթոռին (1433), ինչպէս կ'ենթագրեմ ես՝ Մուսարէկեանին իսկ հաւանութեամբը:

Այս ենթագրութիւնը կ'ընեմ՝ հիմուելով այն իրողութեան վրայ թէ արեւելեան վարդապետներ նամակ զրեցին Մուսարէկեանին և հրաւիրեցին զինքն էջմիածնին որ զայ ինքն նստի իր բուն տեղույն վրայ վերահաստատուած աթոռը. բայց Մուսարէկեան մերժեց այդ հրաւէրը, և անկէ ետքն է որ ընտրուեցաւ կիրակոս Վիրապեցին (*):

Եւ սառուզիւ, հակառակ Մեծոփեցիի լուութեան, խելքի գէմ է կարծել որ արեւելցիք առանց նկատի առնելու Մուսարէկեանի կաթողիկոսութիւնը, ելան ուղղակի նոր կաթողիկոս մը ստեղծեցին:

Մէնք արգէն մեր թնդիանուր Ակնարկին մէջ զիտել տուինք թէ կաթողիկոսութիւնը կիլիկիոյ մէջ, իրրեւ հետեւանք լատին շփումին, իր հնայքը կորսնցուցած էր արեւելեան վարդապետներու աչքին: Անոնք շատօնց կը մտածէին, կը ծրագրէին, մանաւանդ կիլիկիոյ թագաւորութեան չնչումէն ետքը, կաթողիկոսական աթոռը վերահաստատէ արեւելեան Հայաստանի մէջ: Ասիկա խնդրին մէկ կողմն է. միւս կողմէն քաղաքական կատութիւնը այնքան անտառների եղած էր կիլիկիոյ մէջ, երկրին կործանման հատեւանքով, որ նոյն ինքն կաթողիկոսներ չէին կրնար հանդուրժել այդ գժնդակ կացութեան, նշաւակ ըլլալով արտաքին և ներքին զաւածանութիւներու

(*) «Մին իր գրեցին եղիսկոպոսունք եւ յարդապետը առ Գրիգոր Մուսարէկեանց, եւ հրաւիրեցին գալ յէջմիածնին. եղեալ նմա առաջի բարում յարգութեամբ բազմազատիկ պատճառու: Այլ իրրեւ չէառ նա յանձն գալ անդր, այնուհետեւ խորհեցան առաջնորդք ազգին մեծ ժողով գումարել յէջմիածնին, եւ ի ձեռն ժողովոյ վճարել զիրան, (Զամկ. Պ. 486): — Մեր մատենացարանի թիւ 462 շնառագրին մէջ է. Պուսեցի ծէմահրձեան Մազաքիա Դագիրն աւ 1713 ին, կը զրէ. — չորսյ ժամանակի վարդապետք եւ եղիսկոպոսը արեւելեան իշխանոք իւրիանց կոչեն զէկը Գրիգոր գալ նստել էջմիածնին. եւ իրրեւ զիտեցին թէ ոչ կամի գալ, մինչդեռ նա կայը զիտացին թէ աթոռու ի Սիս, կենցանի, օրնեցին անդ, բան աթոռու ի Սիս, կենցանի, կաթողիկոս և եղին դէկը կիրակոս Վիրապեցին կաթողիկոս այս եղեւ յամի Տեղան 1441 եւ էջմիածնի. եւ այս եղեւ յամի Տեղան 1441 եւ Հայոց ՊՂ. թուին:

և յաճախ թունաւորումով կը կրճատուէք իրենց կեանքը: Այս վիճակին մէջ շատ նշանակելի է Կարապետ Ա. Կեղեցիին (1393-1404) շարժումը, որ արեւելեան վարդապետներու հետ խորհրդակցելով՝ կուգէք թողու Սիսը, անցնիլ Աղուանք և հո՞ն հաստատուիլ, կուսաւորիչի թոռան Գրիգորիսի աթոռին վրայ:

Այդ ծրագիրը չքալեց, և վերջապէս արեւելեան վարդապետը յաշողեցան վերահաստատել Լուսաւորչի աթոռը իջմիածնի մէջ, 1441-ին, երբ ասդին, Ախոյ մէջ կաթողիկոս օծուած էր Գրիգոր Թ. Մուսարէկեան, 1439-ին, և անշուշտ, ինչպէս որ զիտել տուինք վերե, նոյն ինքն Մուսարէկեանի հաճութեամբ: Ասիկա պատմական դէպքերու տրամաբանական ընթացքն է: Վասնդի արեւելեան վարդապետներու րուն նպատակն էր ո՞չ միայն կիրիկոյ վտանգաւոր միջավայրէն ազատել Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը, այլ նաև կարովիկուալիս միավ արոտ մը ունենալ, Աղթամարի կաթողիկոսութիւնն ալ վերցնելով. Նպատակ մը, որուն հաւանած էր Աղթամար, որու կաթողիկոսն էր 1441 ին Զաքարիա Գ. (1434-64): Մէնք կ'ենթադրենք որ Մուսարէկեան ալ հաւանած էր, պայմանաւ որ իրեն չգոշին, այլ ինքն մնայ կիրիկոյ աթոռին վրայ մինչև իր մահը, և յետոյ զաղրի կաթողիկոսութիւնը կիրիկոյ մէջ: Հաւանաբար այս է պատճառը այն ընդհատին, որ կը բաւուի Մուսարէկեանի և Կարապետ Եղովկացի միջև, ինչպէս պիտի տեսնենք այս վերջնոյն վրայ զրելու ատեն:

Բայց ինդիր է զիտնալ թէ ինչո՞ւ համար Մուսարէկեան մերժեց իջմիածնի երթալու հրաւէքը:

Ըստ իս մէկէ աւելի է Մուսարէկեանի մերժումին պատճառը, և ատոնց ամէնէն կարեւոր սա՞ է հաւանաբար. — Մուսարէկեան թերեւս ծեր էր և չուզեց շարժի իր տեղէն, մա՞նաւանդ երբ տեսաւ որ կիրիկոյ եպիսկոպոսներէն չըրսը, ըստ Մեծոփեցւոյն իներթին կորիմանց, չուզեցին զինքըն, և նամակներ զբեցին արեւելեան վարդապետներուն և նոյն ինքն Մեծոփեցին ալ, չարախօսութիւններ ըրին իր մասին, և Մուսարէկեան մաց Սիս ընկծելու համար իր հակառակորդները և թերեւս նաև

չուզեց թափուր աթոռ մը թողուէ անոնց առջե . . . իջմիածնի երթալով:

Ասիկա շատ հաւանական կը թուի ինձ, քանի որ կաթողիկոսական աթոռին ապահովութեան և միութեան վրայ էր ինդիրը, Մուսարէկեան յիմարին մէկը եղած պիտի ըլլար մերժելով այնքան պատուարեր հրաւէք մը: Ինչպէս զիտել արւինք, Աղթամարի Զաքարիա Գ. կթղկն: ալ հաւանած էր ո՞չ միայն իջմիածնի աթոռին վերահաստատութեան, այլ նաև աթոռին միութեան: Անոր ալ մահէն ետքը այլիւս նոր կաթողիկոս մը պիտի չընտրուէք:

Բայց երբ արժանընտիր Վիրապեցին կիրակոս զուուեցաւ փառասէք եպիսկոպոսներու գաւանքին, խախտեցաւ ամէնուն հաւատքը արեւելեան վարդապետներու անկեղծութեան վրայ, և ասոր հետեւանքով Աղթամար անմիջապէս չեղեալ համարեց իր համաձայնութիւնը, նոյն ինքն Զաքարիա Գ.ի տակն, որ շոտ կարող անձ մըն էր. իսկ կիրիկոյ մէջ Կարապետ Եղովկիացին յերեւան եկաւ և վերահաստատեց Մուսարէկեանի յաշորդութեան զիծը:

Իջմիածնի աթոռին վերահաստատութեան առթիւ, Լուսաւորչի Աջին Սիսի մէջ անյայտանալուն կամ զուզուելուն ինդիր մը յուզուեցաւ, և այդ պատճառաւ Մուսարէկեան և իր եպիսկոպոսները շատ նեղութիւն կրցին Աւետարանի մը լիշտատկարանին համեմատ, զոր զրած է Դավիթ Եպիսկոպոս մը Պ.՝ 1441-ին Խարբերդի մէջ. — «Բ հայրապետութեան Տիառ Գրիգորի կարպիկոսի անհնայն Ճարց, ի սուլանութեան Եպիսկոպոս, և յաշխարհակալութեանն Մալիք Տահիր, որ մականաւ Զախարիա կոչի: Ի դռն ի ննդ ժամանակի, յաշխանից ազգի, որ կէսր ի տով յաշխարդէ յայլ զաւոր փարին, և կէսր յեղարց և մարց բաժանին: Եւ այս ամի զարծան այլ իմն պատահումն հանդիպաւ Հայոց ազգին: Քանզի աչ սուրբ Լուսաւորչին մերը Գրիգորի, որ կայր եփմի բանի ժամանակի ի Միանդամարի, որ յաշխարհին Եպիկիոյ, անյայս եղիւ, ո՞չ զիտեմը թէ զուզացն եւ ո՞չ զիտեմը ինքն զինքն ծածկից: Եւ ի մեծ նեղութիւն կան եւ ի արտմութիւն Հայոց ազգ վասն այս սատանակի: Եւ զիարողիկոս Տէր Գրիգոր բազու չարախօսիցին եւ այլ հայկականու բնդ նաև վասն Աքին Լուսաւորչին, և ոչ զիին, զոր, յուսամբ յամենազօր Հոգին Աստուած, զի յայտնեաց, զի Սուրբ Լուսաւորչին մերը ի ծեսն ընտրելոյ

և արդարոյ առն միոյ» (*), և այն:

Դաւիթի եպս. Անարքերդի մէջ բան մը լսեր է Ախար մէջ կատարուած գէպքի մը մասին և յիշատակազբած է զայն իր ընդօրինակած Աւետարանին մէջ. բայց իր տեղեկութիւնները այնքան ոչ-դրական են որ կարելի չէ Աջին պատահարը մենակ. թէս մնաք փորձեր ենք մեկնութիւն մը ուրիշ տեղ (ՏԵ՛Ս Թէսպիկի 1927ի Ամենուն Տարեցոյցը, էջ 492) բայց ո՞չ վճռորէն:

Այս պատմութեան մէջ ուշագրաւ է Մուսարէկեանին և իր եպիսկոպոսներուն չարչարութիւն (նեղութիւն կրելլ) Կիլիկիցիներէն, հաւանարար անոնց կողմէն որ կ'ուզին պահնել Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը Ախար մէջ և կը հակառակէին Աւագուն վերահաստատութեան էջմիածնի մէջ, և թերեւս այս հակառակութիւնն ալ պատճառ եղաւ որ Մուսարէկեան չշարժի իր տեղէն:

Մուսարէկեանի կը վերագրուի նամակ մը ուղղուած Եւգինէոս Դ. պապին: Նամակին լատիներէն օրինակը պահուած է Եղեր Մէտիչական - Լաւրենտեան Մատենագրանը, և Պալճեան կ'առաջարկէ ուղղել զայն, զայն և հրատարակած (Պամ. Կրդ. Վրդ. ի Հայո, էջ 149-51):

Նամակին թուականն է 1450, Սեպտմ. 4: Եւ որովհետև սովորական ցուցակներու մէջ Մուսարէկեանին մահն կը նշանակուի 1447ին, Պալճեան կ'առաջարկէ ուղղել զայն, բայց թուականին բայց ինքն չ'ուղղեր:

Այդ նամակը Գրիգոր Կաթողիկոսի մըն է, բայց յայտնի չէ թէ ո՞ր Գրիգորին. աւելի ուշագրաւ է որ նոյն իսկ յայտնի չէ թէ ո՞ր տեղէն գրուած է նամակը, և ո՞ր մնացած է ատոր հայերէն բնագիրը. Վերջապէս կը պակին վաւերականութեան ապացոյները (**):

(*) Տես ն.ՕՏԱՐՔ ՀԱՅՈՑ Փիրզակմեանի էջ 125: Այս Աւետարանին տերն է Հալէոփ առաջնորդ Արտաւազ Վրդառ. որուն յիշատակարամը օրինակել տուաւ ինձ համար. Փիրզակմեան, թիւրք քրաքննութեան սարսափին տակ, ինչ ինչ բառերու տեղ կէտեր զրած է, և իր ընդօրինակութիւնն ալ շատ խնամքով չէ ըրած: Մնաք այս մէջքերումը ըրինք Արտաւագդ Վրդի. Ընդորինակութիւնն էն:

(**) Թէեւ Բառկարեան կը հաւասաէ թէ այդ պանդակին հինթարգմանութիւնը՝ Կաթողիկոսին:

Եթէ Պալճեանի հետ պահ մը ընդունինք թէ այս նամակը զրողն է նոյն ինքն Մուսարէկեան Գրիգոր, այդ պարագային հետաքրքրական են ատոր մէջ նշանակուած քանի մը պատմական տեղեկութիւններ:

Գրիգոր նախ կ'ըսէ պապին թէ շատ վարդապետներ ու եպիսկոպոսներ կ'ուզէի զրկել ձեզ, բայց չկրցայ երկու քէն աւելի զրկել յերկիւդի անհաւատից. Երկորդ՝ թէ ձեր պատգամաւորը՝ եղբայր Ալբերտոս՝ եկաւ մեզի երբ մնաք Գանձրէ կը գտնուէինք. Երրորդ՝ թէ ձեր նամակը, զոր ուղղած էիք Երուսաղէմի Մարտիրոս Պատրիարքին, մնաք կարգաւ տուինք մեր առջեւ և հասկցանք ինչ որ զրած էիք կարգաւու համար, «որ է զօդ սիրոյ և միութեան», և վերջապէս Երուսաղէմի Մարտիրոս Եպիսկոպոսի հասցէին ուղղուած նամակը Գրիգոր կթզս. ինքն բանալ տուեր է այն իրաւոնքով որ «Ես, կ'ըսէ, ի վերայ ամենայն ապիսկոպոսաց եւ վարդապետաց, եւ ի յերտսապէմաց աշխարհի անարժան կարողիկու կարգեալ եմ»:

Անհաւանական չենք գտներ որ Մուսարէկեան նամակ զրած ըլլայ Հռոմ: Ասիկա նորութիւն մը չէ Կիլիկիոյ, ինչպէս նաև յետոյ՝ էջմիածնի Կաթողիկոսներու զործառնութեանց մէջ:

Ընդունելով որ Մուսարէկեանն է նամակաղիք Գրիգոր Կաթողիկոսը, այդ նամակին թուականը, 1450 Սպտմ. 4, կընայ կռուան մը ըլլալ մեզ ճշգելու Մուսարէկեանի մահուան թուականը, 1450-ին վերջը կամ 1451-ին սկիզբը դնելով զայն: Վասն զի—, Ալիշանի զործածած ժամանակագրութեան մը համաձայն—, Եւզոկացի Կարապետ կը յաջորդէ Մուսարէկեանի՝ աթոսին մեկ տարի պարապութենէ ետքը (Եւզոկացիի յիշատակարանին համեմատ հիմն տարի է). Իսկ Կարապետ 26 տարի կաթողիկոսութենէ ետքը կը վախճանի ԶԻԶ=1477 ին: Ամիշան 26ը կը սրբագրէ եւ կ'ընէ 36, որ սիսալ է (Սիստան, էջ 539):

Արդ՝ 1477—26=1451. ուրիմն այդ ժամանակապրին հաշուով Եւզոկացի Կարապետին կաթողիկոսութեան սկիզբն է 1451, և ասիկա մօտիկ է Մուսարէկեանի վերա-

պատգամաւորներու «ինքնագիր սոսրագրութեամբ» վաւերացուած է (Եկղ. Պամ. էջ 247):

զրուած լատիներէն նամակի թուականին .
(1450 Սպամ. 4):

Մուսարէկեան Կաթողիկոս եղաւ 1439-ին. իսկ 1441ին Վերապեցին ընտրուեցաւ իջմիածնի վերահաստատեալ աթոռին, և որպէս Կարապէտի կաթողիկոսութենէն յառաջ հնագամեայ ընդհատ մը կայ, 1451—5=1446/7, այսինքն՝ 1446/7ին Մուսարէկեան կամ մեռած պիտի ըլլայ և կամ քաշուած. մինչ իրեն վերապրած նամակին համեմատ Մուսարէկեան Եղիպատոս է 1450 Սպատմ. 4ին:

Միջպէս կը տեսնուի, դեռ քննելի է Մուսարէկեանի կաթողիկոսութեան վերջը և Եւզողկացիի կաթողիկոսութեան սկիզբը:

ՆԱՆՈԹ. —Վիրապեցիին ընտրութեան հետևանքով Մուսաքեկեանի կարողիկոսական դիրքին նկատմամբ Ազգապատումի մէջ Օրմանեան Մշբազանի յայնած կամծիները չեն ուզեր հնու, զայն վերապահնուով մոր գործին առանձին ընդարձակ հրատարակութեան:

ԲԱԲԳԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՒ

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎ

Վասն Սինուի ու յուղից

Երբ մենք ալ 50 տարւոյ լոռութինէ մը վեր
Սինինի բարբառը կ'ողջունենք և կը տեսնենք մեր
պատուական ու բազմադարեան Ս. Յակոբայ
վանքին, անշուշտ սրտի բերկութիւնով է որ
կ'ընդունինք զրին ու զրին վերերի ումը: Գա-
նի՛ սուրբ յիշատակներ ի մեզ կը զարթնուն լա-
րօնին ձափիներով լուսակաւորած: Հայ զիբոր,
հայ զիբոր մենաստաններու խաչ անկիւններուն
մէջ ցեղին միտաքը, զգացումը, օգին զրի առին,
զիբոր ու զրակնուութիւնը մշակեցին, ցեղին կա-
րողութիւնները, յատկութիւնները և գիր հանե-
ցին, սովորութիւնները, աւանուութիւնները:

սաւորեցին պահպանեցին, օտար դպրոցներէ մաքի պաշարներ ամբարեցին, իրրե ուրբոյն ցեղի, ազգի ու ծաղկվութիր պատմութիւնը ձանօթացոցին, ինչ որ կարեւորն է պահպանելու մին ամէն հարաբութեան, մանաւառութիւնը անմեխին ու անմէկին ըրբն շատ անցամ անձակ ու անշարժար պայմաններու տակ է Երևանպէմը ոչ գրով ու բանիք, այլ պատմակ Ա. Դայրի ե տեղեաց պահպանութիւնը ու աւանդութիւններու և առփորսութիւններու հարազատ շարունակողնիրու, շատ մեծ ե գնահատութիւնը առայսութիւններ մասուցածէ, ու զարաւոր այս շարունակութիւնը հայրդարձու սրամն ու ոգիին մէջ կրախտագիտութեան մեծ քածին մը անուցած է ու ան կրեք պիտի շլուկ, և առաջ Սիօնի ոչ լուսից է իշխ Սիոնը՝ Երևանակ շատ նշանառութիւններու գէմքեր չէ հասուցած մը մատարական մակարովի մարզին մէջ, բայց այլ մարգերու մէջ՝ որպիտին Սիօնի մէջ յիշատակ մը ունենալու ազնին պարտաւորութիւններով անձինք ու բարիգործներ ունեցած է, որոնք իշխանակայել նուէքներու վանքին վարքը ու յարգը եւ աշխատութիւնները բարձրացցացած եւ հաւասար իրաւունքներու ալ տէք ըրած են անշուշտինասուն զեկավարներու, հաւասարիմ պահպանութիւններու եւ անձնուէք գահականներու ու ժրաժան միաբաններու հոյլը: Որչափ որ մտաւուական շատ խոշոր գէմքեր չեն փայլած, բայց նեղինակներ, բանասէրներ, բանահաւաքներ, մատուուի զբաղովներ ունեցած ենք. Սիօնը անոնց մեծ, յիշատակելի ու ծաղորդի սրտին խօսով ու ապդող պիտի մնայ, իրը ան պատիւք ունեցած Աստուածորդին իր ծոցին հիւրընկաւելու: Սիօնը պիտի մնայ յիշատակելի, եւ սրտեր ու հոգիներ անուր կապուած եւ պարտաւորած պիտի մնան իրենց կեանքին գնովը, եւ ընել այն ամէնը, որ իրենց պարտաւորութեան քածին մէջ կ'իյնայ ու զպակի: Հոգիներու փրկութեան կոթողը, Քոզդոթան, իրեն պիտի գտէ խաչին աշակերտողները ըստ այն չմարտութեան թէ ո՛վ որ ինձի աշկերտել կ'ուուի Խաչը առած իմ ետևէս գալուէ, անձնութիւնութեան ու զոհութեան խաչը: Քիչ չեն եղած հայ խաչ տանօպնենքը կաչեցիւյան սոցին եւ քիչ չեն եղած հոգիներ ունոցիներ: որ հոգիներու հայրենիքին Երևանպէմին պրատին պաշտանք ունեցեր են. ու հիմա՞կ է որ պիտի լուն հոգիները նախնեաց ոգիներովը թրծուն և օծուն եւ պիտի չերեն: Սիօնի յիշատակ մը ու պիտի լուսեն, ո՛չ Հոգեկան մեծ զուարձութեան ու ազդեցութեան տակ կը գոնուինք կարգալով ու իւնանալով: Մինասասանին, Ա. Վայրիկու յառաջիմութիւնը թէ՝ անտեսապէս մէջ մանաւանդ բարոյագէս, որուն մէջ զբականը, կրթականը, մտաւուականը, յառաջիմութեան փուլին ու այս Երրորդութիւնը ու պիտի բերէ փայլ մը ևս ճնու այդ հարաստութեանը: Երդի գահակալին, զբականն մէջ գէմքին ներկայացնելու մէջ մանաւանդ թէ մաքի մշակոյթը գարմած՝ հաշակաւոր վաներերու շարքին պիտի թուէ հաշական Ա. Յակոբն ալ, և այն պահանը որ բաւական մը նուռազեցացած էր կրթականին արդէքը, հիմակ պիտի

Հասնի հունե, ուր պէտք էր ըլլալ, ու հիմակ բան
մը ա՛լ առ լիլի կ'սպասուի. շափով մը ալ Սիսնի
աւստրուն վրայ կը ծանրանայ պէտքին կարե ո-
րութիւնը և բազմազանութիւնը չկատելու և լր-
ացնուցիչ ըլլալու, և միայն այս ծանրութիւնը
այդ գրագրակալ իր ուժիկ ու հնձիկ կապիրովը, լոկ
զանակալին և իր շօրեցը բուրուսուղ մեղուածան
աշխատաւութեառու ուսին չի ծանրանար. արգէն
անեց ուխտուելու ուխտաւորութիւնը իրենց կիան-
քի օրերուն, պարաւուց թիւներով ծանրացած,
պէտք է նոյն շափով եւ աւելին ալ ծանրանայ
իրը Հայ ժողովուրդին, որ իւրաքանչիւրը բատ
իր կարողութեան ու դիրքին բերեն յիշատակ
մը Սիսնին և մասն Սիսնի յիշեն:

Սիլին երեւամբ պէտք մըն էր, ու հմամակ քա-
շարձակ պէտք մը, երբ զաղած են՝ չափ մը
զարբերացներթեր ու հանգէսներ։ Սիլին մեծ
պահան մը պիտի լրացնէ և որուն համար կոչ-
ուածէ և այժմէն վասան կընան. ը լլլալ ... որ թեր-
թը պիտի յաջողի եւ հմաւու ու հզօր գրիչներ ի-
րենց բաժինուով պիտի գոնացնեն բոլոր գրասեր
մաքրըր։ Մաւուն է վախարդնի՛ տանինել Սիլինը
ձեռք ձեռք խուլիքիք կարի որութեանը քարցրու-
թեանը և պիտանութեանը մէջ։ Սիլինը թօ՞գ չուկ,
այլուկ և չլուկն ցեղի զգացում սիրու ու հոգի,
զիր ու բան։

Li, Qiaohui

ՀԵՂՈՐՔ ԱՐԵՎԵՄՆԻ ԱՎԱԼՈՒՏ-ԲԱՏ.

Հ Այսօր սոտացայ Սիմնի առաջին համարը, ու
ըստ անհուն թրեկութիւն պատճառեց մեզ: Գեղ-
եա բավանդակութեան հետ ի մօտոյ ժամանչ չեմ,
և այդ չէ ինձ այնքան հետաքրքրողը, որքան
երւագլէմից, երկրորդ Հայոց օջապից յատ էլ-
միածնի, կոչող ձայնը՝ միացնող ամբողջ հայու-
թիւնը, Հայոց 1900 տարուայ Նեկղեցին, եկեղե-
ցի, որը այսօր վազարշապատում կէ Նեկատուի,
չ' իր Մայր Աթոռ, Գրիգոր Լուսաւորչի հրմ-
անակութիւնն, ի ամիւ ևս աշխարհի ցրուած Հայ-
ութեան կերպոն, այլ Վազարշապատ դիւզի հա-
մայնքի պարզ եկեղեցի, գտառական գործադրի
կօմիսակի կողմէց պարզ ընկալագրով յանձնեած
համայնքի, որ երր կամնեայ կրօզէ, ակումբի
վերածէ հասարակ պարզ ձայների պատեհու-
թեամբ, երր Ամենայն Հայոց ընթրեալ Հայրա-
պեա և Սպիտակոսունքը և Վարդապետը հասա-
րակ, պարզ եկեղեցու պաշտամունք կատարող,
սոսկ սպասաւորոզներ նկատելով, միշտ էլ են-
մակայ խռուժանի կամ յարափափոխ հովիքու քը-
մահանոյ քիւն, պիտի նսկմանան, բարձունքց իշ-
ինք, զրոյուին գետին, և Հայոց մեծ, փառաւոր,
Հայութիւնը իր մէջ ամփափող եկեղեցին նսկմա-
նայ, սոյր կորցնի: — Անա այս վայրին անինքն ո՛ր-
քան քազզը է Սիմնի լոյս աշխարհ երեւալը, իր
լորչը ժողովիւը աշխարհանքն և հոգեկանին
կարող անձանց, ի պատճառութիւն կրօնաբա-
րյական, առաւելի Առա նեկան:

Կը ցանկավոր սիմենտ պարզ գրույ ազդային
Սուրբ Եկեղեցւոյ պատուանուահեան, անվախ
քահամարտի հանգիստացած ի սփիւռս աշխարհի
թրուած հայութեան Երկրորդ էջմիածին Ներկա-
ւանալու, օգոստենուով տիսոս հառավարութեան

բարեացակամ, յարտան բարեհայցողութիւնից :
Սրբազն եղայլը, յինուելով Ամենապատիւ,
բոլորից սիրուած Պատրիարք Արքայուն Զօր բար-
եացակամութիւնն և միաբանակից եղաբաց քա-
շալերութեան վրայ, յոյս ունիմ հետաքրքիր,
բազմակաղմանի և այդմական Կը դարձնէք Սր-
բոն յուրախութիւն բոլորիս :

Եղբայրական սիրոյ ողջունիւ
Ներսէս Արքեպոս, Ասրուտկան.

Ֆ. Այսօր ստացաց Սիմինը: Թէկ հիւանդ կ ան-
կողնում պատկած, բայց և այնպէս թզմատելով,
կարգացի համարեա թէ ծայրէ ի ծայրը կարգա-
լու ատեն բան մը կը փնտռէի, կ'ուղէի այնտեղ
դանել հոգւոյս փափաքը, ու գտայ շնչուուած
ա՛յն հոգի որ կարիքը, զոր ունի մեր ցիր ու ցան
եղան ժողովուրդը, որի ականջն պէտք է Հըն-
շցնել ամէնուրեք Ս. Աւետարանի խօսքը, առաջ
հոգւոր կիրակօր բանել ու գրովի Այս տեսա-
կէտից շատ տեղին է Թորոգն Նախկոսուի յօդ-
ուածը: Մինչք, Հայ բազմաչափ լուսամիտ հ-
կեղեցու պաշտօնեանենք և մասինք ո'րէկ քա-
ղաքական, տնտեսական, ընկերոյցին, եւայլն,
արդի իմաստով, խնդիր չւնինք: Մինչք միայն
մի խնդիր ունինք, այն է՝ ըստ Աւետարանի հո-
գի որ կեանքի վերածնունդ. Հոգեւոր կեանքն է
որ կը պակիս և զոր հարկ է ասեղծել ու փրկել
մեր ժողովուրդը վերահաս կորուստէն, զէսի որ
կ'երթայ գա-աշխիժօքէն: Այս տեսակէտէն, շատ
ուղիղ կը գտնամ Սիմինի ընդդրկած նպատակն և
ազգութիւնը, զոր շնչած է նաեւ Սրբազնա
Պատրիարքը: Հոգի որ կեանքի այց ու վիճ Դուք-
էք որ պիտի ստեղծէք և առաջ զարէք, որպէս
խմբագիր Սիմինի: Կատարեալ յաջողութիւն կը
բարեմադրեմ Սիմինին:

Պատմական պատմություններ

(Առաջնորդ քեմիկ Հայոց Ռազմանիոյ)

660 Jaff

Ա. Ա. ՊԵՏԻԿԵԱՆ

(Հովհան Հայր Աւետ. Եկեղեցւոյ)



Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

U..

Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՊԱՔԻՆՈՒՄԸ

Ամեն. Ս. Պատրիարք Հօն ապահովութիւն ընթացքի
Սինէի Ապրիլ թիվին մէջ իս ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՔ բարեն-
էւ եւր, ընդուածեցաւ պահ մը, եւ թիշխիներ խորհր-
դով ն. Ամենապատութիւնը փոխադրուեցաւ Խաղակի-
Ֆռանսական Հրամանոցը, Ապրիլ 13 թ. Երեկոյին
ինչ 21 եւ, (Երաւագին Աւազ եւ.ն) առևտն յաջոր-
դի Խաղակութեան մը նեւեւանդ հանգստացաւ Մրգագա-
հիւարդը՝ Տառական 9-էն ի Վեր զինքն ամսաւորդ ասպ-
անցներէ: Վերին սպիագումը բոլորվիս զանցուցիչ-
թիւաց մը իրի, պահպակ ու Ս. Պատրիարքի իշխ առևտն-
պիտի կրիայ կատարելաւով ապահոված, վերադառնու-
իս սրբական ասիստառքեանց, և ՄԻԱՅ առաջին առքի-
բաժիք պիտի առնենայ նաւարակիու Միրամյու Թիւարու-
թիւն սպիագումի բարգմանութեամբ նորազիւ խանի մը զր-
ւութիններ, պահ ն. Բ. Մրգագութիւնը, հանելով Ս. Յո-
հովոյ Մատենարանին, պատրաստած էր ի լոյս ընծա-
յելու իր հիւանդութիւններ բառաւ:

ՍԻՐԱԲԱԾ ար նազագիտ զլուխներ, ըստուականին և Հ. Ա. Բագրատունիի նշանաւոր բնիք օրինակին, Առաջածառնից 1860-ի սպասութեան մէջ:

3.

ՀԱՅ ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐԸ

Զաքիկը տնօւու համար այս տարի բաւական ու խաւունեն եկած էին Եղվասաղեմ, առ համարակ Սիրիային եւ Եղիպատուն, Խաւային, Հարլային, Աթենյին, եւ Երկու բնաքիլիք այդ Պալմեն. բուզմ իշեւ 450 նոնի.

Ասոնք երկիրագանութեամբ հատացեցին իշենց ուխտեցին Սուլը Տեղաց մէջ, իշենց փայտիկները մկրտել ուղին, եւ բաւական բռուզ ալ մանչ տպանեն ընծայութեան Գլխացրին եւ մագետինի կրտսեցու:

Զատկական բորբ համբխուրիսնենք եւ արագոյ թիւնենք վեհութեան կատարեցան թէ՝ Ա. Ցարութեան աշխարհանաւունք եւ թէ՝ Ա. Ցարութեան Տաճարին մէջ միայն Զատկի ձեզպալոյցին, Ապրիլ 23, Ա. Քերկարանին ըւլցը կատարեած Թափօրին համեյէս խանգառուեցաւ, ինչւարա խաղան գնուող Ասուլոց պատրիարքին անպատճան մէկ ընթացին պահանջաւ:

Այդ մասին Պատրիարքական Թիւանէն նետեւեալ նը-
գրիս տեղեկութիւններ հաղորդուած են Սլինին:

四

Սիլիգրէն ի վեր Դիմիտր, Ասորիներ եւ Հապելուն
Սուլը Տեղաց մէջ Հայոց հետեւակներ (համախ) ե-
ղած են, եւ ասիլիս նոյնազարծած սովորութիւն մը
եղած է Խոռոսադէմի Հոյ Պատիստուրուն շռած կոյ-
սերական մէրժմաննեղը: Այսպէս Ասորիներ, իրեւ Խո-
մախ, թէ Ս. Ցառուքան, եւ թէ Ս. Ասուածածին
եկեղեցիներուն մէջ Պատրազ կը մասուցանն Հայոց
կողմէ իրենց ցոյց շռած եւ բոլլացուած սէղաններ-
քա: Նոյնակո Հայոց երեք (այսինքն Մաղկազարդի,

Զատիկի ձեռագրոցի և Զատիկի Կիրովի առևտնան մէջ
բախթներուն Հայոց կը Տեսեմին անու Դիմինե ու ա-
նոնց ետքեւ այ Առաջնեւ. պայմանն, Հայոց, Յանց և
Լատինաց պէտ առանձնինն բախոր չեն կրնան կազմի
Ս. Գերեզմանին ուղարք:

Դաշտան Դիմիենք և Ասորինե Հայոց բանիօթին կը
նետեն ասկաւարին Եկեղեցականներով և Եղեցղողե-
րազ, և ոչ թէ բազմաքի անձեռվ, ամպէս որ ազգին
պիտի ջրալ բանիօթին ազա զանայուն Քերեզմանին
ուուզը, և պիտի ջապանանեն Հայոց անցքը Ա. Գերե-
մանէն իւեն Տեսաւանք երայու ատեն:

Цена: 1500 ₽

Տաեի մը ի վեր եռուստէն զմնալոց Ասուց պատշաճը կը ձևի սրաբուխօջին հակառակ թերաց մը ցոյց տալ՝ դրէկով Ասուի կիցերական թիւնքն եւ իւ նիւրը հանգամանքը մոռնայով, Եղի իսկ եռուստէնի Ասուի եպիփառասին վաշուրիւնն այլառած է իր ձեռքը, ասոյ պատշաճութեան մը հովեր տալ դիւռամք, ինչ որ դզնանութեան եւ զանգաներու տեղի տած է ուրիշ յաւանուանութեանց ուզ ալ:

Եւ ուզերով իր այս յաւակնորդի հներուն փայլ մը տայ,
ձեազարյցին իր քափեր օստաւացաւածած է՝ առյիկի հազ-
ցըներով առուի մողովութիւ բոյս սիներուներուն եւ
այնպիսի ծաւալ մը տուած է անոր որ Գեւեզմանին
շուրջը կազմուած մարդկային օդակը շարժել դաշնունչ
անհնար եղած է:

Ս. Գեղմանին ուրց բախօր կը զառնայ Եթե ան-
զամ, եւուոյ անզամին նախ Հայք Ս. Գեղմանին դա-
ռ կազմ կ'առնեն, կանոնած արագոնորիններ և
պատասխաններ կը կատարեն և աւարտէլ Ետք կը զա-
ռն Գեղմանին Ետելն եւ իրենց Եթե կամարին միջի-
նին տակէն անցնելով կ'երան Տեղարան եւ կը վեցա-
նայ Հայկական բախօր.

Առողջեր կ'ապահն ու Հայերէն եքր Դիմիներն ալ
թէն նոյն առարգութիւններ եւ պատամաններ, եւ յէսոյ
իշեմ Առողջեր թէնն նոյնը, առանց արգել եւ խափան
ըլլալու Հայոց անցիքն:

Ար անգամ սօվիսը Առուց պատրիարք, իր դիմաքը սուտարացած ապօբեն ու անկանոն բանօրը ամփակ մը կը կեցնէ եւ իր արքուն այճպիսի տեղ մը դրեն կուտայ ու կը խափանէ Հայոց անձեռն:

Տաս մեղմական կը հուսկրցնեն ինեն որ համբա
պէտք չէ զգուի, կարևորութիւն չի առ. առա վեց
Հայոց Խոսաւարագետն ու Թագավոր կը բաղնեն Առ-
սիլիանագետն -ու կը ննիէ կարգապահութան վր-
այու. Առիմիանագետն այ փափկութամբ կրկին կրկին
կ'ազդյանէ պատշաճէն ու իւ արուր և հաւածի
իր ձր եւ նամի այ բացուի, ան ալ կը մերժուի բրուտն,
մնչ ո տեղի կըսաւ իւրամասումի մը մոզգութիւն մէջ,
եւ կ'ակախ կըսի մը. ոսկինաւարինք կը միշտանէ, նաև
բաց կը բացուի, եւ այս իւրամասումի նեւեւանով ո՛չ
միայն բախցօք կը խաճապառի, այս նաև Հայ եկեղե-
ացականներն ինչն մը ննի ու միշտուածուի.

Ասեց պատրիարքին դեմ, իբրև պատասխանառու այս զարգակղութեան, Պատրիարքանին կոչեն նույն եղած քաջութափից մատուցուած է Եթուադին Գով Կոտայշին:



ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒ

Այս հեղինակներ և հրատարակիչներ, որ կը փափաքին իրենց գիրքերուն ծառացումը դնել Սէմի մէջ, պէտք է որ՝ երկերկու օրինակ դրկնա տառնացմէ Սէմի հմբարութիւն հասցէին:

ԱՍԱՑԱԾ ԵՆՔ

15. ՀԱՅՈՍՏԱՆԻ ԵԿԱՐԻՉՆԵՐԻ ԱԼՄԱՆԱԿԲԱՆ. Ա. Խմբ. Արամ Երեմիան. Փարիզ. Տպ. «ԱՐԱԿԱՆ»ի, 1926. 4^o էջ 40. Գին 2 Տօլար կամ 50 մարմին.

Le Premier Étudiant Arménien de la Faculté de médecine de Paris. Par le Dr V. Torkomian. Extrait du Bulletin de la Société Française d'Histoire de la Médecine. Nov-Déc. 1926.

16. ԲՈՐՈՅԵՎԱՆ ԴԱՍՏԻՇԻՎԱԿԻ ԹԻՄ. (Մանկավարձ - Գոսախօսութիւններ խօսուած Բերայի Ազգ. Արտհասալինին մէջ) Մ. Գ. Շալեան, Տպ. Ա. Ազնաւոր. Կ. Պալխի. 1927. 8^o էջ 78. Գին 30 Պր.

17. ՊՈՐՉ ԲՈՐՈՅԵՎԱՆԵՐ. Գրեց Աւելոյ Եսիս. Դաւեան. Հոգ. Հովիր Հայոց Մանշեարի. Ե. Խանոր. Տպ. Կ. Յ. Ներսէս. Փարիզ. 1927. 8^o էջ 35+4. Գին 30 մարմ.

18. ՆԱՐԴԻԿԱՓԱՋ. Վասպուրականի Հայ Ժողովրդական Բանահիւստիան. Առաջին Փունջ, Հաւատեց Հայի Անկեմեան. Խաւարակութիւն Տէր Վերանդէ Ռ. Վարդապէտ Յակոբեանի. Տպգր. Ս. Էջմիածին, 1917. էջ 8^o 104, Գին 75 մարմ.

19. ԲԺ. ՊԵՏՐՈՍ ԱՍԼԱՆԵՎԱՆ. (Հիմնադիր Թաւրիզի Հայոց Աղհաման Ընկերութեան) Հիմնացրեց՝ Հայի Անկեմեան. Հաւարակութիւն Աւազաւականի Հայոց Թեմական Առաջնորդարանի. Տպ. Թաւրիզ. 1925, էջ 8^o 24.

20. «ՄԱՍԻՄ» ՕՐԱՅՈՆՑ. Ե. Տարի, 1927. կազմեց եւ Խաւարակեց Հայի Անկեմեան. Տպ. Թաւրիզ.

21. ՏՈՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ ԲՈՐԻՋԻ ԱՂՎԱՏԱԿԻՆԱՄԻ ՀԱՅՐԴԱԿԻՔԵԱՆ. 1926 Յնվր. 1-31 Դիմի. 1926 (Երեսն եւ վեցերորդ Տարեցան), Տպ. Փարիզ.

22. ՆՈՐ ՀԱՅՈՍՏԱՆ ԵՒ ԴՐԱՅՑԻ ԵՐԿԻՐՆԵՐ. (Խարժէ մը) պատրաստեց՝ Կ. Յ. Բամաջեան. Վենացրեց՝ Ս. Ճենէրէնի, Փարիզ. 1927. կերպարանի Պալենց Գրատուն. Գին՝ մասնայի համար 3 մարմ. Արտահանմանի համար 20 մարմ. Հասցէ.

233, Rue du Fg. St. Martin. Paris.

23. ԳԵՂՈՅՆ ՀԱՅ ԴՐՈՇԱԿԻՒՆ. Արտակ Յովհաննէսեան. Հաւարակութիւն «Օօսական»ի, Տպ. Մասիս. Պարիս 1926. էջ 8^o 14.

“ՍԻՌՈՒ” ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

35. ՀՐԱՋԴԱՆ. Քաղաքագիտուկան և Հասարակացիուսական Ամսաթերթ. Խմբ. Ա. Մարտիրոս. Տարեկան 1,20 Տօլար կամ 20 Ֆրանք. Փրնուկն. Հասցէ.

S. Saruni, Str. Smeulni 7, Bucarest (Roumanie):

36. ԵՐԱԿԱՐ. Անկախ Լրացիր. Խմբագիր՝ Հ. Մ. Պատուրեան. Տարեկան Բաժնեգիր (50 թիւ) 40. Գրնուկն Ֆրանք. Հասցէ.

Ziarul ERGHIR, Str. Caluscei 41, Bucarest (Roumanie):

ՍԻՐՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՅԱՅԵՑՆՈՒՅԻՆ Եւ Շրջակայից համար
Գլուխ ՎԱՐԴԱԿԱԿԱՆ Մ. Տ. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՍԻՐՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՖԻՀԻՔԻ համար
(Նղիպտու)

Տիգր ԱՆԱՀԻՇԱԽԱՆ ՄԱՀԱԿԱՆ
Ազգ Առաջնության Պատօնեայ

ՍԻՐՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Նիւ Եղբի Շրջանակին համար
ՍԻՐՆԻ Դաշտակարիւնը սիրայ-
ծար սահմանած է.

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

Հեղինակուր Քարտուղար
Տիգր Տ. Ա. Տիքինեան

Ար խնդրուի նիւ Եղբի և Շրե-
շակայից ՍԻՐՆԻ բաժանողներէն,
անյազաղ վճարել իւնց բաժնեզի-
ները Տիգր Տ. Ա. Տիքինեանի.

Հայոց

Mr. D. A. DIKIJIAN

331 Fourth Avenue

New York City

ՍԻՐՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ՍԻՐՆԻ Լու ԱՅնելրսի և Հարա-
ւային Քայիթօնիոյ գործակալու-
թիւնը յանձնուած է

ԱՍՀԱԿԵԱՆ

ՀԱՅ ԳՐԱՏԱՆ

Բաժանողութեան և բաժանոր-
դազնի մասին դիմու գրատան Տի-
գր Թ. ԱԼՀԱԿԵԱՆԻ.

4408 So. Hoover Street
Los Angeles, Calif.

Ա.ԶԳ.Ա.ՊԱՍՈՒՄ

Ա.Յոնի որ Ա.ԶԳ.Ա.ՊԱՍՈՒՄին կը բա-
ժանողագրուին նիմա, երբ գործը մա-
մուլի տակ է, եւ կանխիկ կը վճարեն,
անոնց համար Ա.ՄԵՐԻԿԵԱՆ ՀԵՆԴ ՏԶ-
Լ.Ո.Ր կամ ԵԳԻՊՏՈ.ԿԱ.Ն ՄԵԿ ՈՍԿԻ է
զինք. իսկ նրատարակութիւնն ենքը,
ովհի ըլլայ վեց տօրու կամ եզիդա-
կան մէկ ոսկի եւ մէնիս մը. Ա.ԶԳ.Ա.-
ՊԱՍՈՒՄին սպազրութիւնը հասած է
90ր մօրմային.

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ՏՊԱՐԱՆԻ

ԹԵՐԹԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Սիրն կը դրկուի բոլոր Հայ օրաթեր-
թերու և հանդէսներու հասցեին, փոխա-
նուկը պէտք է ուղղել ՍԻՐՆԻ Խմբագրու-
թեան հասցեին: